


14 JUL 2009

Յ. Գ. ՄՐՄԸՐԵԱՆ

# ՀԼԼՈԻԴ

ՏԱՍՆԵԱԿ

- 
- Ա. ՄԻ՛ Եղիշեն ՔԵԶ ԱՅ, ԱՍՏՈՒԱԾԲ ԲԱՑ  
 ՅԻՆԵՆ:
   
 Բ. ՄԻ՛ ԱՐԱՋԵՍ ՔԵԶ ԿՈՒԹՈՒ:
   
 Գ. ՄԻ՛ ԱՌՆՈՒՅՈՒՆ ԶԱՆՈՒՆ ԱՍՏՈՒԾՈՅ  
 ՔՈՅ ՚ԻՎԵՐՈՅ ՄՆՈՏԵԱՅ:
   
 Դ. ՅԻՇԵԱ՛ ՄՐԵԵԼ ԶՈՐ ՇԱԲԱԹՈՒԻՆ:
   
 Ե. ՊԱՏՈՒԵԱ՛ ԶՀՈՅՅՐ ՔՈ ԵՒ ԶՄՈՅՅՐ:
   
 Զ. ՄԻ՛ ՄՊԱՇԱՆԵՐ:
   
 Է. ՄԻ՛ ՇՆԱՐ:
   
 Ը. ՄԻ՛ ԳՈՂԱՐԱՐ:
   
 Թ. ՄԻ՛ ՍՈՒՏ ՎԿՈՅՅԵՐ:
   
 Ժ. ՄԻ՛ ՑՈՆԿԱՆԱՐ ՑՈՆ ԸՆԿԵՐԻ ՔՈՅ ԵՒ  
 ԱՄԵՆԱՅՆԻ ԶԵՆԶ ԸՆԿԵՐԻ ՔՈՅ-ԵՑԵ:

# ՀԵՏՈՒԽԱԾ

11  
Մ-95

ԿՈՍՏՈՎՆԴԱԿՈՒՊՈՒՏ

1908

Ա-95

Յ. Գ. ՄՐՄՋՐԵԱՆ

# ԱԼԵԼՈՒԿԱ

ԱԼԼՅԼՕՅԻԱ

ALLÉLUIA

ՏԱՄԱՅԻՆ

ԻՄԱՍՏԱՄԻՐԱԿԱՆ

ԱՆՀՈՒՆԸ, ԲՈՎԱՆԴԱԿԸ, ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ, ՄԱՀԸ,  
ԱՍՏՈՒՄԾ, ՀԱՆՁԱՐ, ԳԵՂԵՑԻԿԸ, ՍԵՐԸ, ԱՍԳԵՐՈՒՆ ԽՈՄՔՆ  
ԵՒ ՀՈԳԵԿԱՆՈՒԹԻՒՆ ՈՒ ՆԻՒԹԱԿԱՆՈՒԹԻՒՆ

(Բ. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ)



Տպագր. Ա. Խ. Հ. ՏԻ. Ե. ԵՐԱԿԱՆԵԱՆ

Կ. ՊՈԼԻՍ

1908

04 JUL 2019

## ՄՈՒՏՔ

(Ա. Տպագրութեան)

Այս ի՞նչնելլակն էքը համարութեան անդրայց հետուի ը անբավելի քայլ  
քեան քըս՝ որուն մէջ ի-որին՝ և նուիսուի առաջ, ո՛ անսուր խորհնուեր՝ և գետ  
այսուե բնակե որ էշտաւ, ու և ուրեւ քրածն այսուե բնակե որ զեցուց և  
ժողոված եւ ներթառուվ մայութիւններն այսու ունի անեց էւս ճ-ճ-ճ-իւլ-  
տիւ անեց այս մը քողովուներուն հետ:

Ժ-ժ-ժ-իւլ ժ-ժ-ժ-անութեան է ու ունի ունի է մզի այս հրա-  
ւութեան :

1897. Ալեքսանդր Ա. Պոլոսկ

## ՄՈՒՏՔ

(Այս Բ. Տպագրութեան)

Համարութեան բարելինութեան պայմ անհաւութ անդրայց եթեցելին և առաջաւա-  
գութեան բարել ի առաջ կ ի առաջ և գուլ է փառ և ի փառ Ե՛ւնե-  
ցին ու ունեցիւն բարել ի առաջաւա-թեան, որը և առաջ մը մարդուն բանը, զ-շ-  
եռհիւ ու գուլ հանդեղ ժամանակուց մարդուն թեան (1), ժամանակ անու զ-շ-եռ-  
հիւ ու երերուստ ի առաջաւա-թեան և գուլ ունեցիւն, որ ճանաւու էն առաջաւա-թեան ու  
գուլուրի, ու եր ան ունեցաւու մասի բնակենութեան ը մզ այս գուլ այս ի առ-  
աջաւա-թեան Ալելուիսն առաջն անդամ ուստի ուստի ուստի ուստի :

Ե-բաղայք ահան ուրան լորդուն բաց լորդուն ու ի մասուն և ի մասուն  
առաջն (2) յանուզ նմանութեան օրինաւու և գործողութ այդ ժամանակութեան  
Գերեցոյն բարելի և առաջիւնութեան համարուն այս առեւ իւն առեւ գործուն վեր մեր  
դահին ու մզ, ժամանակ առաջ համարուն երերուստ նմանութեան մզ, որոյ համար  
զիսութիւն բանն ամա բան է :

Ո-ը ամ իւլուս այսօք նմանութեան մէկ իւլուս համար է Տէրմի և  
Ն-ի-ն պահանջու և է իւ իւրիւսու իւն մէկ անու և լուսաւ ներեւու շորեւու

(1) Առուն մէջ առնել նաև անասուածութիւն բառածն իսկ իւ տեսական ցամակու-  
թեամբն եւ զուծնական անզրութեամբն ու անզզամաւթեամբ ....

(2) Տէլիս Հիւմ 18րդ դարու անզրիայի փիլիսոփաներուն ամենէն սկեպտիկը Յանաչալք  
մայրանակը Տոլպակի Բիթլիսին մէջ եւր կ յայտաւուք թէ «Ձմէ կածեր ու երկի վրա զը-  
նուի իրավս անասուած ազդ կամ մաղ» Տոլպակ վրայ ըեւա անմիջապէս «Անասուածի նաև  
համ կայ համ ուլցզու», (Թրէ, Պատմ. Անզլ. Տաղակարութեան, համ. Բ. 12 268 անզ-  
րանիք): Եւ այս բառն այս բառ հազարի մը եւած է Յանաչալքի մէջ ու երկանա զարի մը եւ-

696 - 93

3 Ι-Ιπ . 1899 οικεία

ամեւշտ ըստ ինքնուրբակին այս խնամելին ըստեցած է. բայց այսօք էթ երեւ ու հեռաց ար Ա. դուռը բնի առաջ է, ու հայտ դուռը է և շատ 800 օրինակ առաջ է. ինքնուրբակ ու հայտել բայց անբարենպահ տեղ գտնվ է. — Երիտասարդութեան ու սիրելու իրենց սիրած օնոմ եւ զարափարներով կրցած են գտնել և մեծ մասով խնամատիրութիւնն ինին հաւատքի մը եւ անզորութիւնն առարին կան բանասեղծիկ զգացումներու.

• ፳፻፲፭ ዓ.ም. ተ-፩፪፭

1903

## ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՔ

« Ալլահուիս » ներդ ունին մի առանձին ոճ և գման է, և աննմանիդ ով է նման բարյ դուռ միայն :

1903

## ԽՐԿԱՑՄԱՆ ՀԱՅՐԻԿ

## Կաթուղիկոս ամենայն Հայոց

*Le délégué apostolique de Constantinople (Mgr. Tacci) est heureux de vous transmettre de la part de Sa Sainteté le Pape Pie X qu'elle a agréé l'hommage de votre petit livre (Alléluia et vous loue travailler pour le bien.*

24 Fév. 1907

Կարդացի ձեր Ալէլուիային ֆրանսերէն ձեռագիրը . ամոր ո՞ւ  
կը նմանի Վիլդոր Հիւկոյի . չորհակալութիւն :

ԴԵՄԵՏՐԻՈՍ ԼՈՐԿԵԱՏԵՎ

Արհիմանսրիդ եւ Բրօքէսէօր Աստուածաբանակի  
վարժարանին Յունաց ի Հալզի Կ, Պոլիսի

Urging

ԱՐԵՎԻ

ԵՂԻՇՔ ԵՊԻՍ. ԴՈՒՐԵԱՆ

(\*) Այդ մեկ թերեւ ալ աւելցուած է այս անգամ Հոգհանութեան և Նիւթակնութեան  
բանակը Գր. զուտակը : Յ. Պ. Մ.

#### ԱԼԵԼՈՒԽԱ. ԻՆՆԵԱԿ ԻՄ ԱՍՏԱԿԻՐԱԿԱՆ

Անձնագիրը պահպանվում է մասնակի կողմէն և այլ կազմութեան համար չի օգտագործվում:

ԲԱԶՄԱՎԵԴՊ ՀԱՆԴԻՍ

Մինչեւ Ա. Ղազարյան

ՅՈՎՀԱՆՆԻՍ (Փաշա) ՍԱԴՐՁԼԵԱՆ

ԶԵՐ ԱՐԵՎԵԼԻՆ ԲՈՒՐ Ե ԶԵՐ ԳՈՅՆԵՐ Ե ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՐ. ԶԵՐ ՌԵՎԵԼ ԵՐԵՎԱՆ  
Ա. ԱՐԲԵՐԵՐԱՆ

# ԱԼԵԼՈՒԹԻԱ

## ԱՆՀՈՒՆԸ

«Միքրով ելաւ (1) մինչեւ Աստուածութեան, ու  
տեսաւ սիրտի աշքով ինչ որ բնութիւնը կը զաղէր մար-  
մինի աչքէն»։ Ա.Հ.Է.Ե.Պ.-Ռ.Ռ. Ուգրէս-է, Գիրք ժե.  
Գուխի թ.

«Յաւիտենականութեան անօթը՝ մարդ՝ հոգեպէս  
ընդարձակուելու համար՝ պէտք չունի ասրաշխարհ ու-  
ղեւորութեանց։ Անտանելու խորը՝ նատած ասպարծ  
ծառի մը կոսդին վրայ՝ եթէ հո՞ն ալ չգտնէ անհունը,  
իր անծին բովանդակ մոռացութեան կամ վերացումին,  
իր անշարժութեան կամ լոռութեան մէջ, ա՞լ զտնեիր  
չունի զայն՝ մինչեւ անզամ եթէ ասրալիմէ Հնդկաս-  
անի ներսեր»։

Շ-Դ-Ա-Ր-Տ-Հ-:

Յըսակն գիշերն հողմակոծ՝ լնդմիջած է։

Սակայն միտքիս ատեամին մէջ՝ չգիտեմ ո՞ր արևէն՝  
չքնաղ տիւ մը կը փայլակէ յանկարծ շօշափելով հին դա-  
ղափարներս, որ կը հսկեն հսն յանդուզն լուութեամբ։

Անթըթիւու անորա՞կ ձայն մը՝ ելեկտրաբար ցնցելով  
դաղած այդ գաղափարներուու առանցքին՝ հոգիիս՝ խարիսխը,

— Ե'կ օ՞ն, կը դոչէ, պիտի ցոյց տամ քեզի Անհունը։  
Կըզգա՞մ որ ազդում մըն է ան ո՞ւր նո՞ր բա՛րձր,  
որով նաև շատ բուռն։

Կը հաւատա՛մ որ ան պիտի կարապետէ ինծի խորհը-  
գաւոր հրապարակ մը։ Վասն դի դիտակից եմ որ այս հո-

զեղէն հրապարակէն խորշելուս պատճառները շա՛տ հզօր են։  
դիտակից եմ որ քանի ճգնիմ խորասուղիլ մենութեան խո-  
րերն՝ ամբաւ դուխն այնքան աւելի գաւրդուրանքով աս-  
պարէզ կը բանայ ինծի։

Եւ ինք դիտէ՛ ալ՝ որ ես տարփաւոր մըն եմ Անհունին։  
Այս անդամ հզօ՛ր, շա՛տ հզօր կը թուին ինծի սյն  
թերերն՝ որ ինք կընձեռէ։

Ու կը սուրամ զոչող ձայնին ետևէն մրկուան՝ ասենէն  
թերթե, ամպէն մաքուր, լցուէն արադ։

Բոպէ մը՝ ահա անցած եմ գիշերին սահմանէն։ բոպէ  
մըն ալ՝ արդէն դլած եմ արել, և միւս պանդ մը՝ ահա  
իրը անդունդներու կը հայիմ աստղերուն լէդէնին։

Անկէ՝ մեր գունալը չքայած կը թուի։ արեն հիւլէ մը  
կերեկի։ ու ես՝ թէպէտ միտքալ ահաքրանա՛մ, նայուած-  
քով հստա՛մ, հոգիով դանդաշո՛տ՝ կեցած աեղէս կըրնամ  
ավացի չափել արփային պարանակը։

Երանական սոսաւին մը աշխարհակալած է բովանդակ  
էռութեամս մէջ։ յաջողած եմ միտքիս մէջ համակ հողիս-  
նալ անհուննալ։

— Ելի՛ր, անդա՛մ մըն ալ ելի՛ր, կորուայ ձայնը։ Եւ  
անա՛հ ելիր։

Հոգի այլ էռութիւն այլ, կենեմ դըեթէ անջան, ես  
ինքս հիւնալով խիզախ այլայլմէռթեանցո վրայ։

Հասած եմ արդէն անդոյն վայրը, որ եթերին ու ժա-  
մանակին հետ յարախառնուած՝ կը բիւրեղացանէ անեղը  
լուութիւն մը։ Ա՛լ ո՞չ տջ կայ հսն ո՞չ ձախ։ անձս ալ հսն՝  
խորհուրդներուս հետ՝ շողիայեալ խուճապ դարձած՝ կը սու-  
րայ ետևէս, որ ա՛լ յովտ ես մը մնացած եմ, մշանջեան  
բովանդակին մէջ՝ հեացող զիտակցութիւն մը միայն։

(1) Պիւթագոր։

— Անդա՛մ մըն ալ զօրացիք ու փորձէ՛ վարդել, թե քես ճանչնաս՝ Անհունը. անդա՛մ մին ալ, մա՛րդ նկուն :

Յետին ճիղ մը կը բռլնկցունէ զիս . ճիղ մը աւելի  
դուրսէն քան ներսէն՝ ինէ : Հասածս վայրն ո՛չ դէնիթ ունի  
ո՛չ նաևիր . ա՛լ անմուտ է հօն աղամանդէ լոյսն՝ հսկայ և  
աննիթական ճակատէ մը բղխող, որ քանի՛ սուրամ ետ  
ետ կը խուսէ :

Ներսի դուրսի ոյժերս սպառած են ա՛լ, և միայն կէտ  
եսս կը դողդո՞չէ զահանդած՝ ընդ հուպ չքանալու ահով ։  
Վերջին հադադո՞մ կը դոցեմ.

— Ու՞ր է ծայլն այս անարձագանդ դարպասին, և ո՞վ  
անը Տանուտէրը :

Ապիտակ շաջեւն մը՝ ահե՛լ, հրաթե՛, ամէնակո՛ղմ, համա՛կ նոր, համա՛կ կամք հնչուն՝ կը դարձայ անկողմ կողմերէն.

— Լուր . մեկնած աեղբար մինչև հսդ որչափ հանգ-  
րուան առիր՝ անսնք ծայրեր են Անհունին . վայրդ՝ ուր կե-  
ցած եռ՝ ծայրն է Անհունին . յախտեան մըն ալ եթէ ըն-  
թանաս՝ դարձեալ սկզբական ծայրը կըլլաս Անհունին .  
միւսն անծանօթ է : Անոր անհասութիւնը միայն ճանչալ  
ներուած է մարդուն : Լայն է վայրը , լայն ժամանակը ,  
լայնատարր տիեզերքը , այլ ամէնալաշյն է Անհունը : — Գոյու-  
թեան ամէնէն խրտիստ սկիզբն ետեղակալ , զոր համբոյրս՝  
յախտեանը կը չափէ ու կը վարէ , և որուն մէջ մեղքի շիթ  
մըն էիր դուն . որուն ծայրն եռ միշտ հսս ու վարն հսն ,  
ուր հարկ է քեզի դառնալ : Ես միշտ նոյնին եմ (1) :

Ու կը դառնամ սաստկագոյն անկումով :

Եւ նորէն հոս՝ վարը, անվայրակակի քջանակին մէջ :

Ես կը դանեմ զիս մահայու չփոթ մը , օրհասի զարդ մը ,  
չքոտի պուպրիկ մը աղամային՝ խաղալիկ վայելի անձնիշա-  
նութեանս . յողնած մահոն հանդէպ ես կըդդամ զիս ու-  
նայն ճիգ մը , եսի փառք մը՝ տիմբ զծ այլայլա՛կ :

Եւ զո՞ւր կը վնառեմ մեղքիս կոծոմներէն աղաս  
հանդրուան մը՝ վա՛ռք տալսւ համար Անոր, որ միշտ մեծ  
նոյնն է :

Այսուհետեւ համար միշտ Անոր, որ վիշտ մեծ առջևն է :

(1) Եսայի ԻԱ. 4 : Արիստուէլ Յաղագս աշխարհի ԴԼ. Է. Առաջնակ առաջ-

Բ.

## ԲՈՎԱՆԴԱԿԸ

«Եմ ասու թեամբ նորա տարածեալ է  
համատարածն» : Յօր . իշ .

Ե՞ս ող փորձեմ դրել բան մը՝ խորհող միաքերն զբա-  
զեցունաղ Բովանդակին վրայ :

Ինձի համար աղ յանդգնութիւն մըն է աղ . Ե՞ս ող  
պարունակեալ մըն եմ, չեմ կըրնար ըմբռնել պարունակալն  
իր լուսեամբ :

Եւ ճիդն որ կընեմ արտայայտելու համար ինչ որ կը  
խորհիմ անոր փրայ՝ կը բերէ խղճմասնքիս ժպղբհոթեան  
գասապարտութիւն մը :

Բայց բարոյական օգուտի մը համար՝ պէտք է դիրի  
առնեմ ինչ որ կը խոկամ հետախոյդ միաքովս :

— Ի մենք ըստենք՝ յախաենական Բովանդակը կա'յ ու  
կայ՝ պատճառներու եւ արդիւնքի անվրէպ առընչու-  
թեամբ :

Այդ մեծ Բովանդակն յախենից՝ գոյութիւնն իսկ է  
համառարած շրջալոյրին մէջ խորհրդական ու իրական իր  
քոլը մասերովը :

Ու լարուա՛ծ է մշտնշենապէս :

Զե՞նք կըրնար ըմբռնել անոր անհո՛ւն մանրամասնու-  
թիւնները, բայց յայտնուա՛ծ է մեզի անոր օրէնքներուն  
անհո՛ւն զօրութիւնը :

Այդ օրէնքներուն իմանալի նախադահն ու անօրէնն է  
բայցարձակը՝ մեր միտքէն անհունապէս գերազա՞նցը, ամէ-  
նէն լայն ըմբռնումով վե՛րը, իր անհամառթեանն իսկ մէջ  
անենալով իր բայցարձակութեանն ու պաշտելութեան վասար :

Ինչպէս նիւթական (ֆիզիդ) բովանդակը կը բանի՝ իր  
մեքենաւորեալ անդրդուելի յարաբերութիւններով, ի սկզբ-  
րանէ անօրինուած պատճառներու անվրէպ հետեւանքով,  
իր պարզումներովն և մրրիկներով, իր բարձրացումներովն և  
անկումներով, և հանրական լոյն յաւաջիսազացութիւններէն  
սկսեալ մինչեւ մասնական յետախաղացութիւններն աւար-  
տած ներգործութիւններով . նոյնապէս ող բարոյական՝ այ-  
սինքն՝ միտքի ու կամքի կամ՝ աւելի համառօտ լսելու հա-  
մար՝ խիզճի բովանդակ մըն ալ կայ, որուն ներգործու-  
թիւնները՝ նիւթականն ալս՝ ունին գնացք մը անվասնելի,  
և որ ունի իր աեսիլներն իրրեւ լուսաւորիչներ հոգին,  
իր երազներն իրրեւ ցողացումներ անցեալի ներկայի ու  
հանդերձեալի, իր թագուն կցորդիչներն երեւելիններու և  
աներեւոյթներու . որ ունի իր գլորդներն ու անդորրները,  
իր նահանջները, իր խոյացումները, իր լնդհարումները, իր  
քողարկուածքը, իր անհունն և իր անդունդը :

Ամէն երեւոյմի, անակնկալի, յառաջդիմութեան և  
յետագիմութեան, ամէն եղծումի և ստեղծումի մէջ՝ միշտ  
կա'յ և ըլլալու է այն ծածուկ և ներգաշնակ միութիւնը,  
հատուցումի ճիշդ կիոռը, որ պաշտելի կնիքն է նիւթական  
ու բարոյական բայցարձակ արդարութեան և յովի չափ  
անդամ չվրիալիր :

Միշտ կա'յ և ըլլալու է մեծ զանդուածը կազմող  
պատճառներու և արդիւնքի հետեւան այն շաղապատումը,  
որ անոր համար կը թուի պակասներ ունենալ, վասն զի լրա-  
ցուցիչներն անտես են մեզի (ու անտես ըլլալին պատճառ  
մը չէ որ կարենանք ըսել թէ — որեւմն չի կան — . այսօր  
չտեսածնիս կըրնանք աեսնել օր մը) :

Միտքիւն, նոյնութիւն, հետեւութիւն ամէն բանի մէջ.  
ասդին յանցում, քիչ մը անդին հատուցում: Եւ այնպէս  
կըու չափուած՝ որ յանցողն հարկ էր գործէր յանցանքը

թէ՛ ՚ի դատապարտելի գոհացում իրեն թէ՛ ՚ի անօրինեալ հասուցում վեսաեալին։ Արդար հատոցում նիս թականին ու բարոյականին մէջ, ճակատազիրին մէջ, դիպուածին մէջ, բարդին մէջ։ Հերի՞ք է որ զիտակցութեամբ կը զգանք սցապէս ըլլալը, և ունինք՝ թէպէտ ահաբեկ սարսուռով՝ անոր լուռ մուռ մուռ մուատեսութիւնը, կամ, որպէս զի այսպէս ըսենք, հեռատես բնադղը։ Զի բնադղներն՝ իրեւ խորին ձայներ նախնական վիճակի՝ ամէնէն անխար նշաններն են մեծ ու համապարփակ Բան-ոյժին հանրիշխանութեան։ Հիներուն մէջ՝ մարդարէներն ու նորերուն մէջ՝ մեծ խմառասէրներն այդ ձայներէ՛ն առած են իրենց պատգամները։

Բովանդակ. աւասիկ առաջին ու վերջին առեղջուածը տիեզերքի մէջ՝ խորհող մարդուն համար....

Մարդկային բանը կանդ կառնէ այս առեղջուածին առաջի՝ անյատակ և մշոշալ պատած վիճի մը եղերքն առկախ, թէ որ ուրիշ հզորագոյն Բան մը՝ շողացունելով անոր խոհումներան վրայ լոյսի նոր ճառագայթ մը՝ չնորհէ անոր մէկ սատումով հասու ըլլալու դաւանելու և հոդիամիտի ծանր գնելու խորհրդանուիրութիւնը (initiation)։ Որով նաև հնար կը լսոյ ընկոնել կամ նշմարել ճշմարտութեան այն նրբին զիծը տիեզերական, որուն մասմիկներն և ընդհատ ցոլքը ցիր ու ցան թաքոցուած կը մնան՝ անօրինաբար իմն՝ ամէն ժառովարդներու կրօնական ու խմառասիրական թանգարաններուն մէջ, և ամէն անհատի սիրտին անդրագոյն խորը։

Նիւթական ահագին կարդ մը կը գառնայ մեր շուրջն և մեր ներար, որուն դէմ միշտ կոռուելու վրայ է՝ ոչ նուազ ահագին բարոյական կարդի մը մէջ կոթողած՝ մեր գեղեւուն կտմքը, մեր նախապաշարեալ ինքնասիլութիւնը, մեր խմառասիրութեան բարդ հնարքը, հաստուած անմահ կարդին մէջ՝ արուեստական երանութիւնն մը, և՝ իր մահուն ահով՝ արտակարդ անմահութիւնն մը թերեւ կարենալ նիւ-

թելու սկզբնական յաւակնութեամբ։ Անծանօթ սկիզբէ մը և իրը անծանօթ անկումէ մը հետէ՝ մարդկութիւնը սաւկալի՛ ճիգով գործ մը դլուխ հանելու հարկին մէջ է՝ մէկ մասը միամտորէն, միւս մաս մը զիտակից ըլլալով հանդերձ անոր տիսուր անհնարութեանը, և փիլիսոփայ մասն ալ՝ անվախճան խոկումով անկարկատելի րաց մը դոցելու միջոցին վրայ...»

Եւ աւա՞զ՝ որ անդամ մը սկսուա՛ծ է այդ անհատ ճիգը։

Ըստ՞նք՝ ուրեմն աստի գոյութեան մէջ ալ՝ թէ՛ նիւթականին թէ՛ հոգեկանին համար՝ կա՛յ օրէնք մը արդար հասուցումի, ուշադիր ըլլալով իրերու հանրական գնացքին։ Ուրեմն աշխարհի ամէնէն քսամնելի երևոյթը՝ մահն ալ՝ իր բոլոր նախընթայներովն այդ հասուցումին ճիշդ ու վերջնական գումարն է, շեղումներուն համեմատութեամբ՝ դիւրաստար կամ դժողի, մերմ կամ ուժդին։ Ուրեմն՝ եղջանակութիւնն և թշուառութիւնը, քաջողջութիւնն ու վասողշութիւնը, վայելքն ու զրկունքը, ծնունդն ու ելքը, մէկ խօսք՝ նիւթական ու բարոյական ամէն ներհակ երեսոյթ՝ ճիշդ հետեւանք են մարդկութեան այդ նախնական ճիզին վրայ սերունդէ սերունդ բարդեալ և ներկային մէջ շարունակեալ հակակարդ ճիզերուն։

Եւ ուրեմն՝ վերագոյն գիտակէտէ մը նկատելով՝ միշտ արդա՞ր է մեծ ջնօրէնութիւնը մեր շեղումները պատժելու, մեր անմահութեան դարը մեր մահովը մեղի տալու դործին մէջ։ քանի որ արդարութիւնն անփոփոխ է բնութեան օրէնքն անողոք և անմահութիւնն անոնց կցորդ։

Երբ կը ջանայի այսպիսի խորհրդածութիւններով մասովի լուծում մը տալ այս կնճռոստ առաջարկութեան՝ թէ մենք ի՞նչ ենք և Բովանդակին ի՞նչ և որկէ՛ չարիքն որ կը լան արեգակին տակ, ինծի լնդել երկուութիւն մը շառագու-

Նանք բերաւ վրաս այս յանդուգն մտածոթեանց համար  
Տարտամ ու դողդոջ ձեռքով դրասունս շօշափեցի ու դեղե  
ցիկ պատահաւմով գտա՛յ մեծ Դիրքի մը մէջ՝ մեծ անոն  
մը ներքեւ՝ հին խորհողին սա խոր և ոքանչելապարզ վճի  
ոը, որ օդն հանեց իմ բոլոր խմաստոթիւնն :

«Դիտացեն թէ որովք մեղանչէ ոք՝ նոքի՛մոք և տան  
ջի»<sup>(1)</sup> :

Այս առած՝ ոնէր սուր և շօշափելի՛ ճշդոթիւն :

Այս, ըստ որում ինք արդա՛ր է ու Բովանդակն ան  
խախտ, ըստ որում լարաղն ամէնագէտ ու լարը մշտնջենս  
պէս ճիշդ՝ պէտք է որ «Մարդ կամ մարդկոթիւնն է  
ըրածը գտնէ» :

Գ.

ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆԸ

Երրորդ երկինքին մէջ, ուր արձակ է կեանքը,  
ուր նշուլագեղ են աշխարհները, հնն անմահացուր զիս  
ՈՒ Վ. Է. Թ. 113. 7:

«Et mon ciel étoilé d'où l'extase descend»  
LAMARTINE. Harmonies

Եւ գիտէ՞ք արդեօք ի՞նչ վսեմ մնուշութիւն ունի այն  
վճիտ և խորունկ զարկը, որ՝ երբ մանաւանդ թղփայորդ  
մտածումներով գծուծ ազգեցութեանց շփոթներով այլագու-  
նած է միտք՝ յուշկապարիկէ մը աւելի յուշիկ թեթեւու-  
թեամբ յանկա՛րծ կուգայ ներսէդ, ու կը շանգէ՛ նոյնհե-  
տայն մտասանջութեանցդ մւայլին մէջ՝ փոխելով մութը-  
լըյսի վայը վայը չի :

Ան է մեծ ու միակ ոյժն հոգիին, և անոր անապա-  
կան մասը :

Անանուն աւիւնն իսկ է ան :

Անո՞ւ է որ մեծ վշտակիրներն՝ եղած են նաեւ մեծ  
քերթողներ :

Ան է որ սուրբ կընէ մարդը, ներանձն կընէ . նեւոսն  
Բասկալ ու Նարեկացի կընէ :

Ան անմահ երկուորեա՛կն է հոգիին, որ բացէն կը  
հսկէ հոգիին մահկանացու մասերուն վրայ՝ աներեւոյթ սահ-  
մաններէն՝ միշտ արթուն և աչալուրջ :

Ու երբ սովորական ներսդ մթըննայ ամէն բան՝ բոցա-  
թեւ կարշաւէ հոն սերոբէի նման յոյս և կեանք սփոելով :

Զէ՛, Աստղիկի բերածէն շատ վե՛ր է անոր բերած  
յոյն և կեանքը :

Ան երկինքի ճիշդ կաթումն է կրյս, ճիշդ բանալին  
հաստատ գիտութեան :

(1) Խմաստոթիւն Սողոմոնի, ԺԱ. 17:

Նաեւ մեծ միսիթարիչն է ան , մարդուն բուն աչքն աներեւոյթ , անոր միւս իսկական եւը :

Մեծ թռիչն է ան , որով կը բարձրաթեւել ան կոխելի պարտնակները , յաւիտենականին լայն ծոցը :

Մէկ հատիկ նշանն է ան՝ տիեզերքի վրայ ամէնէն զեղուն ամէնէն անհպարտ գութով դրդացող զօրութեան :

Մայրն է ան հոգետեսութեան ու կիրթ երեւակայութեան , որո՞նց կը պարտի գիտութիւնն իր մեծ գիւտերը : Պղատոնի ու Նեւոտոնի պէս ներշնչուած և գիտուն մարդիկ անո՞ր պարտական են իրենց մեծ գործերը : (\*)

Բոսէի մը մէջ՝ երակէ երակ , խղիկէ խղիկ , սիրտիդկեն դրոնէն ուղեղիդ կենդրոնը կը միտանայ աննահանջ՝ պարզելով ու որբելով բովանդակ կազմուածիդ աղտն և բիժը , ու յարդարելով բովանդակ անձդ հեռաւոր աշխարհներու սուր գիտակ մը :

Զէ՛ , ջպային պատրանք մը չէ՛ ա՛լ ան , ո՛չ ալ բնախու-

(\*) Գիտութիւնն ալ ունի իր պահպանողականներ , որ կը համարին երեւակայութիւնն անսպահի կարողութիւն մը՝ որմէ մանաւանդ վախնալ ու խորշի քան օգուտ քաղել պէտք է : Տեսներով շատ անօր զուրիներու մէջ՝ երեւակայութեան յառաջ բերած ծախտութիւնները՝ ծայրայելութեամբ դատապարտեցին առ հասարակ երեւակայութեան արգասիքը : Միթէ արգարացի՞ կը լայ դատապարտել շողին անոր համար՝ որ կան շնուռցարաններ որ պայթում կը պատճառեն : Երեւակայութիւնն երբ պարփակուի ծիցդ սահմաններու մէջ եւ չափաւորուի բանականութեամբ՝ ամէնէն հզօր գործիքը կը լայ գիւտեր ընելու : Երեւակայութեան հրաշալի ոսումովէ՛ որ կը ըներեց անցաւ նեւուն իննօրի մը անկումը մօլորակի՞ մը ընթացքէն անդրգետող միջոցը : Գիտութեան արդի սահմաններէն անդին՝ կայ ու կայ լայնատար ասպարէզ մը , ուր երեւակայութիւնը կը ընայ սրանալ ազատար . բայց առանձնաշնորհեալ միտքերը միայն կը ընան արդիւնաբեր եղանակով աշխատի հնոն , ա'յն միտքերը որ վարժ են վարի ազատութեամբ առանց զեղծումի : (Ժ. Թինսրլ , Երեւակայութեան բերեց գիտութեան պահանջման մէջ) :

Ճշգրիտ գիտութեանց սահմաններուն վայէն՝ իրեւ բարձրադիր եղերքի վրայէն՝ մեր մանկանցու հայեացը կախորդի թռչի գեպի հեռաւուր գաւառները հոնկէ տեմուած կրկնեւելոյթները կարելի է որ պատրանք բլան , բայց այդ պատրանքն իսկ Գոլոմպուն շատ առաջ Քանարեանց բնակիչներուն տեսնել կարծած պատիր պատկերներուն պէտք կը դնան պատճառ ըլլալ իրական նոր աշխարհի մը զիւտին : (Հիւմպուլ , Գլուխութիւն վայէն) :

առկան տագնապ մը : Արտեստական այդ առայցուածներն՝ անոր նկատմամբ ա՛լ իրաւոնք մը չունին յամառելու : Զիշկերուդ մէ՛ջ է ան , բայց ջլողերուդ բնութենէն վե՛ր է անորը :

Սնոնց տղեղ կողմերը խարո՛ղն է ան :

\* \* \*

Հաւաաայէ՛ք որ ես շատ անդամ զղացած եմ՝ անիւրական աղգումի մը տեղ դնելուս համար այդ անկարծսոսիւնը :

Հատ անդամ՝ անոր յանդիման բութ և վայրազրազ միտքս անդղայ դանուած է : Հատ անդամ ալ զղացած ու ներշնչուած իմն եմ , այլ գիրի չեմ առած :

Ու զղացած եմ :

Ի՞մ թէ ձեր բաղդէն , չգիտեմ , այս անդամ նորէն եկաւ այդ անձանորն երբ՝ պարտէզին մէկ բացավայրն ընկողմանած անյարդար՝ կուղէի վանել տիրագին գաղափարներ թարմ յիշատակներով : Ի՞մ թէ ձեր բաղդէն՝ այս անդամ ու գին չեկաւ ան . այլ ընդոյր ու թեթե՛ անշօշափելի ցըրքի մը նման , որ հեռուն ամպերուն հերձին մէջէն կերեւի ու կանցնի :

Սկզբնական խըրստումի նման՝ համադոյից հաղորդ ըլլալու վայրիայիշ մթմուում մըն էր ան :

Ոտքի ենելով ստոյիկ անխոռովութեամբ՝ դուրս եկայ նստածս առաստաղին տակէն . — Ո՛չ ապակիի ետեւէ ո՛չ ալ ձեղունի տակէ կուղեմնկատել հաստատութիւնը՝ մերկ աչքն աղէ՛կ կը տեսնէ :

Ու մենաքայլ նեւատունեան ամուր ակնարկ մը ուղեցի՞ գարունին հրանի երկինքին հարուստ կապոյտին , որուն վրայ անթիւ կայծերու երթեւեկներ գամած էին կէս լոյս կէս մոթ պատառի կամար մը՝ մի՛ միակ ներշնչութիւն մը

ծնուցանող, մի՛ միակ կարդ մը պարզող այն նշուլագեղ անկարդոթեան մէջ, մի՛ միակ օրէնք մը միակ դիտումի մը երեւեցուցիչ։

Եւ խելամուտ ապշտթեամբ շուրջո նկատեցի անքթիմ։ Գիշերն իր թարմ վեհափառութեամբ՝ սուեղծադ ործութեան առաջին գիշերն էր կարծես Ամբողջ հաստատութեան երեսը լարուած և հակայ ծիծաղով մը կը ժպտէր զիխուս վերեւ խրոխտավիառ անդորրութեամբ։

Միջայի անե՛ զը ովկէան մը, որ ունէր իր ենթակայական կոհակները մտածումներուս ծովին մէջ, ի կախ հաստատուն՝ բարէ նաեւ շրջուն, կը հսկէր չքոսի էտթեանավուածի իր անձեռակերտ ճարտարպետութեան հանդէպ ծովին հրաւիրվով զիս, մինչ քաղգէայի հմայող հսկիներուն պէս՝ խոշոր վերաբկուիս մէջ ներանձնացած՝ կերթեւեկի իմաստաէրի մը ծանր լոյնորսութեամբ խորհրդատաշտի մը ծրաբեալ հիացումով և հաւատացեալ բանաստեղծի մը հսդիահրաշ համակերպութեամբ։ Նորոգուած միաքատակաւ կը լոյննար, հետղհետէ կը լայննար սիլսա ալ թօթափելով ինչ որ կար անցեալին ինչ որ կար աշխարհէն վիշտու կիրք՝ բացուած ասպարէղին հետղհետէ ընդարձակուելուն չափով։

Վէճ մաքուր խանդի հրեղէն կաթեր՝ կանձրեւէին խոկումներուս որահն ի վար, որոնք մէծ համակրութեան հաղորդակից կը նէին բովանդակ էտթիւնս։ բոլորին միւս մը դարձտծ էի, բոլորին հիացում մը։

Ա՛լ չի ուղեր ձեռակերտ դուռնէ ներս մանել։ Բաշ ցօթեայ բացութեայ՝ կը դոչէին զգացումներս ու իմացութիւնս։ Մտածումներս՝ բառերու անձուկ և յամր կարդով չէին կաղմ առներ ա՛լ, այլ հեղեղօրէն խոժելով միահամուռ՝ կը դիկուէին դիտած երկինքիս բարձրութեամբ։ Հոգ գելարի մը որադախտութեամբ։

Տիեղերքին մէջ դրեթէ ամեղերքի չափ լոյնցած էր ախրաս անձեղուն հաստատութեան մէջ ամէնէն լոյն ոքանչ չայտումով սուզուած։ Բայց չի ալ յադենար, կը ձգտէի միշտ ելնել անյայտը, սուղիլ մինչեւ անյատակը։ միզրճիլ անել, սուրալ և զանդուիլ մշանցենապէս այդ համապարավակ խմորին մէջ։

Անբացատրելի երանութիւն մը կայ այդ երեւակայական ընկլուզումին մէջ։ կուզես հո՞ն լմբնեալ, վասն զի կը զգաս՝ որ հո՞ն միտյն հնար է չլմբնեալ։ (\*)

Միոյն հո՞ն մահ չիկայ, կեանքն՝ անկապէ է հո՞ն։ Անդիի աշխարհ մը կայ հո՞ն։

Մարդ՝ բոլորին շունչ կըլայ հոն, կա՛յն, կա՛յն, լո՛յս, հո՛յր կըլլայ, հողի՛, թափանցում կըլլայ։ Մարմինէնիւթէ զատ ամէն բան կըլլայ։ Բնութեան դազանիքներուն խելամուելու կորալ մը կըստանայ։ Մէկ վայրկեանէն կըրնայ կարգալ աստղադրոշմ ալփատէն, որ կը յանդի անձանօթ քէին (\*\*)։

\* \* \*

Պէտք է երկինք նայիլ երկնելու համար մեծ դադավարներ։ Այլ երկինք նայելու համար՝ պէտք է նախ դաւանիլ հոն նոյեցաւնող գերազօք Զեռք մը։

Աննուն է պաշտելի ձեռքին այդ լա՛յն ձիրքը, որ կառնէ կը տանի մարդն ոյլ երանաւէտ այլակերպութեանց մէջ, ու աստուածամերձ կը նէ զայն։

Սակայն չմնդաք՝ թերեւս ճշմարտաղանցութիւն համա-

(\*) Կոնֆուկիոս ալ բասծ է օնթէ առաւօտոն բեցիր անգամ մը երկնալին Քանին ձայնն ալ կը նաս մեռնիլ երեկոյին։

(\*\*) Երայական վաղընօց իմաստափութիւն մըն ալ Ասուծոյ գիրեն ու արփակէն կը համարի ասղերը։ Աշխարհը շուրջ պատող երկինքի տարածութիւնը կը պարունակի լուսաւոր նշաններ, որոնց միջոցով կը նամբ ինեամուսը ամէնէն խորունի գաղտնեաց և խորհըրլոց Գիրք Զօնար, Մասն Բ։

բելով այս իմ պաղափարական մերձեցումն, վասն զի՞ մի՛ կարծէք որ ամէնուն ալ կըլլայ այդ շնորհն առ հաւասար :

Եթէ երբէք պատահած չէ ձեզի ալ, մի՛ երկմտիք՝ գրական պաղարինութեամբ՝ ըստիս ստուգութեան. վրայ և փայտի՛ք որ կարգ մը մարդիկ միայն առած են անոր փորձը. միայն տաւապողներո՛ւն բաժինն է աղ, անո՞նց՝ որ ա՛լ անդամ մը իշած են նաև յատակը : Անո՞նց՝ որ ապրած են աեռանողի գրգուաղ կեանքավ, որ չեն ուզած ունենալ բա՞ն մը աշխարհի վրոյ, անոր համար ունի՞ն ամէն բան աշխարհէ գուրու : Մի՞ս.ք բերէք Յորն և Յորի գիրքը :

Ա՛հ, եթէ դուք ալ հովուական պարզմտութեամբ հկատէք անդամ մը, աներկրաչափ կոյս և յատակ աչքով, ինչ որ սկիզբէն Հաստատութիւն ըստեցաւ՝ կը զգլիքը այդ բացարձակ անեղծութեան մէջ :

Եւ կուզէք ինծի պէս երգել, բարբառիլ, դուրս տալ բոլոր զգացածդ՝ յանդով, յօդով, ածականով, գոյականով, երաժշտութեան և մարդկային արուեստիտութեան ամէն երանդներով. այլ բոլորի աեռապանին մեծվոյելուչ ըստթենէն, անարտեստ վաեմութենէն՝ լեզուն կը բոնոի, շունչն ետ ետ կալեկոծի, գաղափարներն յորդութեամբ իրար կոչըսելով կը լուծուին, արակուցումի ովկի անի մը մէջ կանհերախ ձեր երկրաւոր փորձառութիւնը, կանհերախ՝ փիւմսոփարութիւն ըստած ինճուկ ամերաբաւանութիւնը միտքի . կապչիք կահարեկիք քա՛զցր ահարեկութեամբ մը. կը կրկնապատիք շորթերնուգ կուսութիւնը, և հիասքանչ կը դիտէք ու կը վայելէք խոկոմի լուռ վայելքը միայն :

Վասն զի թատրն՝ անորակ վաե՞մն իսկ է, վասն զի երկրաւոր ձայն չիկա՛յ հօն՝ որ արձագանդ ըլլաք, շվոթ երբէք՝ որ յուղուիք, անկարդութիւն բնա՛ւ՝ որ բանաստեղծօրէն լուընկիք, փոխիսականութիւն ամենեւի՞ն՝ որ դունագեղէք լեզունիդ։ Այլ պաղպաջուն ներդաշնակութիւն մը կը

գործէ հօն անխօս ու անխախտ գործունէութեամբ՝ պահանջելով ձենէ մի՛ միակ պատասխան մը իր մէջ բունած մեծ հարցումին՝ թէ ի՞նչ ընել պէտք է այդ վսեմ հատատութեան հանդէպ, մի՛ միակ պատասխան մը . — Պաշտէ՛լ :

Զի դուք ալ ներկայ բանաւորնե՛ր էք այդ մեծ ու բանաւոր գործին, որ ինք իսկ խօսքն է ամէնակալ հանդիւսագիրին, ի՞նք իր պատմութիւնը, ի՞նք իր անցեալը, ի՞նք իր ներկան, ի՞նք իր աղառնին։ Անյեղի՛ կնիքն յաւիտեան ճիշդ կարգին, որ աններկայութենէ այդ ներկայութեան բերաւ ձե՛ղ ալ :

Մեծ թատրին մէկ յորդ երեսն է աղ, որ կը կաղապարի ձեր զգայութեանց հայելիին մէջ ալ՝ եթէ ան պէտք եղածին պէս վճիռ է; և ուր գործք ու հրաշք նոյն են միշտ (\*), ուր ամէն բան կայ :

Ամէն բան կայ բացի միայն այն բաներէն՝ որ կամ հօս երկիրի վրայ :

Կըրնաք՝ դուք ալ՝ տեսնել հօն ինէ աւելին ձեր կիրթ երեւակայութեամբ :

Եւ կըրնաք՝ դուք ալ՝ այն ատեն ըսել ինծի հետ մէջ Ամէնէ :

(\*) Գեղեցիկ է Գրիգոր Նարեկացին ալ ուր կըսէ «ի բարձանց անմատոյց լուսովի պարածածկեալ, ուր ոչ է բղանցը ծեռասեղծական վերակուի ծործոյ, այլ տարածումն հրաշից ամենայն ուրեք զօրացեալ» : Ժ.Բ. Բ.

Դ  
Մ Ա Յ Ը  
Կ Ա Մ  
Ս Ե Ւ Պ Ա Տ Ը

Ակսուած զմահ նչ արար :

Φαխուցხեալ ճիշ բարձի՝ ՄԱՀ. եւ յայդ անուն  
սարսափելի Գողացեալ ղըժոխիք նեծեաց՝ կըրկնեաց  
ի խոր անձաւազ՝ Մահ:

Միլտոն, Կաքսուր բնակչություն Բ. Տաղ 748:

Ո՞ւ մահ, անուշն մնայլ, ուե՛ռջինք. եթէ երբէք ինչ մըն  
ես, ըստ՝ ի՞նչ ես գունզ:

—Միա գիր,ու պատմեմ քեզի զիտակից ճշդութեամբ  
Ս.մէն բան՝ սկզբնական կոյս վիճակի մը յոռեցըտմն է:  
Ես ալ ունէի երբեմն սկզբնական այդ վիճակը, որտես յոռեց-  
չըտմն եմ արդ. սկիզբն ու առաջին գիրն ամէն յոռեցըտմ-  
ներու, թերես նաև պատճառն իսկ:

Այլ ոչ առաջին պատճառը, որ սրդողած ճշմարտութեան մը նման երես դարձուցած է մահկանացու ամէն հետապնդութիւններէ:

— Ո՞ մահ, դա՛սն ու խի՛ստ է յայտնովիւնդ, բայց  
պատմէ, վասն զի ճիշդ կը թուիս:

—Ո՞չ բոլորովին ճիշդ. որովհետեւ հարկ է՝ որ ամէն յայտնութեան մէջ սխալ մը և պակաս մը գտնուի, որպէս զի ե՞ս ալ ունենամ իմ աւարտ:

Կա՛ր ատեն մը կոյս քառային՝ մինչ եռ ուրիշ հանգաւ-  
մանքով և ուրիշ անունով մը կը վայելէի չէզոք այլ տար-  
տամ միօրինակութիւնը դոհի եւ բոհ ըստածին, որ ամէն-  
բանն էր:

Այն առեն ու անսկիզրէն 'ի վեր՝ ես թարմատող մարմաջ մըն էի Յափահնականին ձուս ափին մէջ՝, անքո՞ւն հըսկայ խորագիտութիւն մը. և անունս էր Զափ:

Վերէն հեռուէն՝ անձեռլիմերձ կը դիտէի ու կը հըս-  
կէի այդ ամէն-բանին, այդ անխաղաց համայնին վրայ, եւ  
ծիչդ կո գանէի զայն:

Եւ այդ ճշգոթիկներ՝ կը պահէր դիս երջանիկ անդորքութեան ու համայններանական մէջ:

Նոյն Յա խռենականութեան տղին մէջ թառած էր՝ ինէ  
անսաւս՝ քաղցր ու ցայնժամ յաւէրժական նիրհ մը թարմ,  
անդորր, բարերաստիկ, թաթաղոն յաւխռենական բղլու մշ  
ներու անորչներով եւ դոհ յաւխռենապէս իր անդորրու-  
թեամբ:

Այդ նիրհն՝ եղբա՛լու էր, զիրգ ու անապատ

*Եւ իս անունն էր՝ կեալի՛*

Լաւ էր գելթ իրեն համար՝ մեր երկուքին ալ անյայտ ու անվկաս այդ ասղամնքը, այդ չեղոք մեկուսութիւնը։ Զի մեր տարակաց անշարժութիւնն՝ իր անդիտակից թըմիրին ու իմ անտես հսկումն՝ անմահութիւնն խզ էր լուսահրաշ մեծ ասղաւարին մէջ։

Սակայն օրերու սկզբ օր մը՝ Յավանականն յանկարծ շար էլեցաւ, և իր աստուածային ձեռներն իրար շփեցին. ու ամեղերը նորագործուեղաւ (<sup>1</sup>):

(1) Բայ բազմահնուց բննըչաց՝ մանաւանդ արխական փիլիսոփայից, «ի սկզբ-քանէ արար» հատուածին երայական «գ-ը» «արար» բային բուն նախնի սկզբ-նական իմաստն է՝ չ-պէց, չ-բ-դ-ք-ն-ե-ց, եւ յետական ռարրինեն ու որդոսորս վարդասենմեն են՝ որ աւելն զայն ու Թարգմանեցին պ-դ-ղ-ե-ց (յոհնէ) իմաս-տով՝ ի հեծուկս յոյն եւ աղեքսանդրեան հիմն իմաստաշըներուն, որ նվազն Արտարիին հետ յալիտնակից կը հաւատային (Տես Մաքս Միլլեր, պատմ. կրօնից վ-բ-դ-ց-ն-ե-ց զ-ե-ր պ-մ-ն-ե-ց, իսկ մեր Թարգմանչաց ու-բ-ը՝ թէ ճայնով թէ չ-զորք իմաստով շատ կը պատշաճի դ-բ-ը-ին:

Համ նախկին բախտումն եւ ճանաչումն էր՝ որ ես կունեա  
նայի եղբօրս գոյութեան հետ:

Նախ ե՛ս զդացի մզում մը՝ վսեմ ակնարկութեամբ մը  
հաղած նոր տարալ մը՝ ներա հրոսելու տիեզերքին որմնդ-  
գական դուռներէն:

Եւ արձակելով լայն ծիծալ մը թմրած եղբօրս վրայ՝  
թողոցի նոյնհետայն անմահութեան թառս, ու մտայ աշ-  
խարհ՝ խողախ, ընդուատ, խամրիչ ու անիմա՛ստ զուարթու-  
թեամբ մը:

Համ նախ՝ ենթալումնեայ գոյութեան մէջ ծծեցի ար-  
ձակ և անհուն համ մը, եւ դուրս տուի գործակցելու իղձի  
հառաչ մը հուժկու:

Այդ յաշաղկոտ հառաջէս նոր տիեզերքը դողաց: Հա-  
մադոյք, որ մինչեւ այն ատեն մի միակ անմեռ գոյնով մը  
— սպիտակ — պատկառոտ կը նկատէին Արարիչը, ի՞սկոյն  
առին բիւր դոյներ, խրաքանչիւր իր սարսուռին ուժգնու-  
թեան չափին դոյնը:

Ու ես՝ անդրադառնալով անոնց այլակերպութիւններէն՝  
դաղձ հեւքով առի ինքս իմ վրաս խիզձի ահրիմանեան դա-  
լարութիւր (վասն զի գեռ զդացուն ալ էի):

Պարտըկելու համար ըրած ոստումն՝ պաղ և յանդուգն  
շրջումներով դարձայ ոչնչութեան սա՛ռն առանցքին վրայ,  
մինչեւ որ առարրակցուելով անոր հետ՝ առի նոր հանդա-  
մանք:

Եւ ապա տիտանեան ծիգերէ ետք, որպէս զի գէթ բո-  
լորովին չոչնչանամ, ընտրեցի ինձի համար իբրեւ մարմին՝  
ամէնէն խորունկ դոյնը — սեւը — , ու հաշտ թափանցկու-  
թեամբ՝ թաքոն ծակափիներէ մտայ ամէն բանի մէջ:

Ամէն բանի մէջ որ ունէր մարմին մը, վասն զի ա՛ս էր  
ինձի արուած անվերջ մզումը: Այսպէս թերեւս պիտի կը բ-  
նայի ըլլալ ամէն բանի անեղծութեան պահապանը:

Ու ես ինք գարձնալ նախ՝ ներհակի մասին՝ գաղտնի  
համն եղայ աշխարհի: Առջի խորագէտ մարմաջը չէի. այլ  
գաղտ ու անշարժ իրականութիւն մը, որ հարկով մը գրե-  
նախ բոյնս ամէն բանի մէջ լոին ու անտես:

Տիեզերքի լոյնատարը գիրքին սկիզբն ու վերջն անգիր  
էջեր եղայ. ուր գիծե՛րս միայն կը մասնէին աղջամղջին  
բնութիւնս:

\* \* \*

Բայց գեռ չունէի ո՛չ գործ մը սեպհական, ո՛չ ալ ընկեր  
մը միցակից: Դեռ մենիկ կարիք մըն էի համագոյից մէջ,  
գրեթէ անկենդան ոյժ մը, վասն զի խակական ոյժս անդործ  
էր. ու ձանձրոյիթ կը բերէր ինձի: Զունէի հակակուալ մը:

Հեղեց մեծ վային հարկաւոր ժամը: Յաւիտենականը  
շարժեցաւ այս երկրորդ ու վերջին անգամ:

Ամէն բան առաւ ա՛նդէն նոր սահման մը անձուկ  
գնացք մը:

Ամէն բան ունեցաւ նոր սկիզբ մը, որպէս զի վերջ մըն  
ալ ունենայ: Ու եղբայրս՝ այն աղայ կեանքն անմեղ՝ այն  
ինչ արթունցած իր անմահական քնարանէն՝ վար թռաւ  
ներս աշխարհ մանելու այն նեղ դուռնէն, որ ձգած էի  
խանձող հոսու նախանձի:

Սն չէր կասկածեր բնաւ թէ ես ալ կամ:

Եւ իրեն թռիչ ըրած արթնութիւնն՝ իր նոր ոյժն և  
անունը՝ սկսաւ թեւածել նոր գոյութեան մէջ:

Չայն հզօ՞ր ի զուր կը դոչէր անոր ետեւէն «մի», մի  
հպիր չարին. քանո՞նն է ան խորամանդ. և ունի՛ իր դաւը  
ճշգրտաշափ: Աւզի՞ղ զնա, քալէ՛ միշտ շիտակ ու վայելէ՛»:

Զգացի բանին խմասութիւնն և նախանձս զայրացաւ:  
Ես ծածւկ համն և քանո՞նն էի աշխարհի ու չա՞ր ըլլայի՞:

Վա՛շ գոյեցի: Ու մէկ բոպէի մէջ առի ամէն կերպա-  
բանք. ժպիտ եղայ. վայլ, յոյս, երգ եղայ. շպար, հրա-

պոյր եղայ, կե'անք իսկ եղայ պահ մը որպէս զի ի'սկ կեանք  
քին հակառակ ինք մահս ըլլամ:

Եւ յաջողեցայ հրապուրել այսպէս պարզմիտ եղբայրս՝  
կեանքը, որ հպաւ աւաղելի հպամով ամէն բաներոն,  
որոնց մէջ թաքըստած էի դարանակալ:

Ա' լ յաջողած էի:

\* \* \*

Ահա այն առեն է՝ որ մեռոս գոհունակութեամբ առի  
վերջնական անունն և պաշտօնն:

Եւ կոչուեցայ ՄԱՀ (մի՛ սոսկար), հսկո՛ղը կեսանին:  
Հեծեց նա՝ լրելով անունն. ետ ետ խուսեց: Կուզէր  
նորէն երթալ ապաստանիլ նոտիկին անմահ Աջին մէջ, այլ  
մեծ գործոնէութեան մեծ պետն ա՛լ դոյած էր անոր հա-  
մար երկինքի ագամանդեայ դուռները:

Անհունին սահմանէն վա՛ր մլեցու կեանքն անհուն  
յուսահատութեամբ: Ու ես միւս կողմէն՝ ցից ցրտին ձա-  
ռադէմ՝ սարտափելի մարմնացում սանգարամետական քրր-  
քիջն՝ լոյնեցայ բարձրացայ մինչեւ պատուանդանը մեծ Տա-  
նուտէրին, որ ա՛լ դարձուցած էր յաւիսենապէս իր երեսն  
աշխարհէն:

Եւ հմ ահեղ դողութեամբ դոչեցի անպատկառ.

— Տուր իմ վարձքս, բախս, նոր գործս, որովհետե-  
գիսեմ որ արդա՛ր ես, ու կամիս որ ես ալ ապրիմ դէժ-  
ինչ և է կեանքով մը.

— Գնա՛, ծառա՛յ չար այլ պիտանի, գնա՛ ու պէտք  
մին ալ գո՛ւն լրացուր: Որովհետեւ այրուափ ահի կնիք ձղե-  
ցիր ձեռակերտներուս վրայ, որովհետեւ թէպէտ չար՝ այլ  
ժիր ու ճիշդ գտնուեցար, գնա՛ մշտնշենապէս ա՛լ մահ  
կոչուէ ու մահ գործէ գտն՝ որ անդրանիկ ծնունդն եղար  
անմահութեան:

Եւ չա՛փ եղիր դարձեալ վարն ալ, և անխայ հսկէ՛

իմ օրէնքիս: Հմ ալ չափ նուեւ մահ եղիր, ու մշտնշե-  
նաւորէ այդ օրէնքին անմահութիւնը:

Գնա՛, իմ անունս մոռցողներոն միտքին մէջ՝ փոխա-  
նո՞րդն եղիր անոր. գնա՛, սուախն գէմ իրա՛ւն եղիր, սխա-  
լին ճշլոլը, յանցանքին պատիյը, երազին զարթումն և  
մուտքին ելլը:

Գնա՛, մի՛ ծուլար: — Ադահ ակնարկով մը պարագի-  
աեցի ինծի տրուած նոր առքը (domaine), ու աեսայ որ  
ճիշդ ու արդար էր ան: Տեսայ որ ե՛ս անդամ՝ Արարիջնն  
ձեռքէն իմաստոն ցջնայեցութեամբ ելած հարկաւոր պէտք  
մըն էի՛ իմ բովանդակ միտականութեամբս:

Տեսայ որ վարի ասպարէջն՝ ուրպիսի գործէի կեանքին  
հետ՝ երկուքի բաժնուած էր, երկու ամէնաճիշդ կէսերու.  
մին իմս միւսն անոր: Ու այնպէս արամադրուած որ իւրա-  
քանչիւր քայլիս՝ ինք ալ քայլ մը պիտի առնէր. եթէ ես  
քայլ մը յառաջ՝ ինք քայլ մը ետ, եթէ ես քայլ մը ետ՝  
ինք քայլ մը յառաջ:

Այլ ինք հոն աւաջինը պիտի ըլլար միշտ ու ես երկ-  
րորդը, վոխանակ զի ես աւաջինն արշաւած էի աշխարհ: Իսմով՝  
իմ երկիւզով՝ պիտի ապրէր ա՛լ ան: իսմով ինք  
կեանք պիտի ըլլար:

Ա'ս է իմ սկիզբս:

\* \* \*

Եւ այսպէս՝ կեանքին անբաժան՝ ա՛լ կերթանք յառաջ-  
ժամանակսորին մէջ ու կը մնանինք իրարմով: Ամէն ան-  
գամ որ ան շունչ մը կուտայ՝ ես շունչ մը կառնեմ, և ամէն  
անգամ որ ես շունչ մը կառնեմ՝ ան միւս շունչ մը կուտայ:

Սակայն՝ ինչպէս կը լաս կուհել՝ իմ բնութիւնս ան-  
հունապէս կը զանազանի իրենէն, և այս անհուն զանազա-  
նութիւնն է որ կը պահէ երկուքս ալ:

Իմ ու կեանքին չափուած խառնումնի է որ մարդ-

կութիւնը կանմահանայ՝ հաւաքարար նկատելով զայն . երկու ներհակ երեւոյթներու մէջ՝ նոյն հին կշիռը , նոյն սկզբնական անմէտ կնիքին ստուերն է՝ որ կր մշտնչենաւորին Զի ինչպէս կեանքն՝ այնպէս ալ ես ներդաշնակիչ հարկ մըն եմ:

Ես ամէն հուրի տակ մնխի՛ր եմ, ամէն ջերմութեան ետեւէն ցրտոյթի՛ն , ամէն գիտութեան ներքեւ անծանօթի պակուցիչ զէրո՛յ մը , ամէն յոյսի համար պատա՛նք մը . ամէն քայլի չափ և ամէն շարժումի կա՛յ :

Ես եմ՝ որ նիւթին մէջ կայծ կրլամ , ու՝ պահելով զայն կեանքի պէս՝ կայրեմ ամէն նանիր ձեռնմխութիւն , ես իմ՝ որ հոդիին մէջ խիղճ կըլլամ ու կը սարսեցունեմ զայն կապարէ ու կրակէ խուճապներովս , ես եմ գարձեալ՝ որ աշխարհի վրայ գալափար կրլամ ու կը լարեմ միտքերը : Միայն՝ ա՛լ ժպիրհ քրքիջ մը չեմ , ոչ ալ ինքնաբաւ և սոսկ մարմաջ մը անպէտ , այլ լո՛ւրջ տիսո՛ւր ահաւո՞ր հատոցոմ մը ամէն շեղումի ամէն վաղքի :

—Ա՛ մահ հզօր , ա՛լ ի՞նչ ես դու սակայն գարձեալ: Բաւ կիղրիդ ու վախճանիդ այլաբանական այդ վէպը մո՛ւթ է ու շատ տիրական . պա՛րդ ըսէ , ի՞նչ ես դուն . եւ չոնի՞ս աւելի միսիթարական աւելի տվարիչ կողմ մը:

—Ե՞ս գարձեալ: Ամէն սկիզբի կատարածն ամէն խինդի սպառուածն ու ամէն կեռնքի վասն եմ: Ե՞ս եմ որ կիմաստնացունեմ ու կը յիմարեցունեմ: յաւէրդ իմաստութեան մէկ ախոր երեսն եմ , տժգոյն եւ գոյութեան մը համարժէք աներեսի դին մը՝ ամէն երեկի կեանքի:

Ես արդասաւոր եղծո՛ւմն եմ ստեղծումին իմաստո՛ւն փորձն անիմաստ գործին եւ հո՛ւնն անհունին:

Ամէն արշալոյսի վերջալոյսը , ամէն ախի գիշերը , ամէն ձայնի լուռոյթիւնն եմ:

Չափին ամէն բանի:

Ստեղծողին սուր եւ ճիշդ ակնարկն եմ . քանոնը մեծ ներդաշնակութեան , որուն վրայ գրդալով կը հոկէ ինք:

Մեծ վրխական սե՛ւ պառողը . անոր յաւէրժ յուշարարը՝ եւ Արարիչին վաեմ բողոքն անո՞նց գէմ՝ որ կը գեղծանին քնութեան օրէնքով ու կը խաղան անոր հետ:

Իսմով է՝ որ ան կը հովուէ ու կը դաստիարակէ կեանքը , եւ իսմովէ գարձեալ՝ որ կը թաղէ բնազանցողներուն անմահութիւննը:

Ես ահաւո՛ր այլ արդար արդասիք մըն եմ: կատարուապետ մը անհաս այլ բարի շըանին:

Լրումը մեծ գործին , վաե՛մ համայնին (որ աղուոր ունայն մը (1) չէ՝ , վասն զի չէ՝ խոկ ունայն) , որուն տրամաբանական վերջին եղն եմ: Այսպէս է ա՛լ ու այսպէս պիտի ըլլայ միշտ:

Ուրիշ կերպ չէր կըրնար ըլլայ:

Կեւանիին յով միշտ կամ ու պիտի ըլլամ յանի որ անկայ: Անոնց՝ որ գեռ չհասկըցան զիս՝ ըսէ՛ իմ անունա:

Անունս մա՞հ է . այլ թերես կրկնեն անոնք անդրագառնալով՝ թէ բուն խոկ սա՛սան եմ բնութեան անոնց գէմ՝ որ կը մեղանչեն կեանքին:

Այո՛. և ադով մահ երեսոյթիս ներքեւ՝ ես պատճա՛ռն ալ եմ կեանքի:

Եթէ կուզէք հեռու մնալ ինէ՝ զգուշացէ՛ք բնութեան օրէնքին (2):

(1) Նոր բանաստեղծ մը այս անունն ստեղծած էր տիեզերքին համար . . . :

(2) Պղասոն (օրէնք : Գիրք Գ . էջ 233 , ըստ Թարգմ . Քուզէնի) ըսած է . նախ Աստուած , ըստ իին աւանդութեան , կընթայ միշտ ուղղի զիծին վրայէն՝ ինչպէս կը պահանջէ իր բնութիւնը . իր ետեւէն է արդարութիւնը՝ վրէժինդիր այդ աստուածացին օրէնքին (զիծին) մեղանչողներուն դէմ , ո՛վ որ կուզէ երջանիկ Էլլու՛ պարտի սկիզբէն մինչեւ վերջն անսալ այդ օրէնքին:

Ե.

## ԱՍՏՈՒԱԾ

«Մարդ թող իշնէ խորեն իր սիրտին, եւ կը բարձարնայ Աստուած, Սուլու Գուռի,

«Բարձութիւնն եւ խորութիւնը տիեզերքին քեզ ո.նին կենցրան, ով Աստուած իմ»:

Չգլուն թէ ինչ ես, բայց գիտեմ թէ ես ինչ որ Դու միայն կը ընաս ըլլալ»:

«Զարողն Աստուած՝ չփրեն ոչ մէկ բան, եւ այս միտքնէ է մանաւանդ՝ որ կրօնը մարդկային ընկերութեան սոյզ խարիսխն է կը ըստի»:

Լ. Հ. Հ. Հ.

Այս անփակ անունն Աստուած Անորն է միայն՝ որ կայ անսկիզին ՚ի վեր. մեր միտքին մէջ անհազորդական այս արձագանգը մէծ Անձանօթին, առաջին փասան իր դոյցութեան:

Գողափարներուն անզոյդը բացարձակն աւ ամէնափառը, որ լոկ անունի մը պիրկ փայլատակումով կը թափանցէ մեր հողին մէջ:

Եւ զայն բնութիւնն իր բիւր բերաններովը կը հծէ մարդկութեան ականջն. զայն մարդկութիւնը կը կրկնէ ապագային՝ անխափան արտաքերութեամբ, ու յիմարն ան է որ կը նկրկէ զայն:

Զայն ճնողք կը յեզրեղեն իրենց մանուկներուն, որոնց իմացականն ընդունարան կը լայ անոր նոյն հետայն՝ իրը ընդակից ծանօթի, եւ հոն աինդերք կը հայելացունեն ի'ս կոյն այդ գաղափարին հաւու պատկերն ամէնէն լուրջ ամէնէն վառ եւ սուր թափանցումով:

Թոյլ կուտայ սակայն՝ որ փիփոփաներն հպարտ գիւտուններն ու երբեմն աղայ բանաստեղծներն անդամ՝ տեսակ մը ցամաքութեամբ խօսին իր վրայ, որպէս զի տղէտ-

ներն ու անժառանգներն ալ գէթ անքննութեամբ զինքն իմանալու խորունկ ափոփանքը վայելեն:

Պա՛րզ սկիզբներու մէջ դրած է իր ոյժն եւ անկարծ վախճաններու մէջ իր միտքը. հոն՝ անտես պատճառ է, հոս՝ լոյս արգիւնք:

Մուժին մէջ՝ միայն իր անունը ճամբայ կը ցուցընէ բարիներուն, և լոյսին իսկ մէջ՝ գարձեալ միայն ան կը խոս տորեցտնէ չարերը:

Իր ճամբան մէկ անձուկ մուտք ունի, որ կը տանի ճըշմարտութեան ուարզ գարսկար. անկէ դուրս հազար ու մէկ լայն մուտքեր կան, որ կը ձգեն կորուստի բարդ բաւխիները:

Իր արարքը չպարփակիր անձուկ սահմաններու մէջ. եւ ըէկ դրած սկիզբն հետեւութիւնը՝ չփութար հանել այսօր։ Երբ գայ ասենը՝ գարերէ անդամ ետքը՝ պիտի հանէ զայն. վասն զի իր արամարանութիւնը՝ թէպէտ լսաւ մեղ յամի կը դործէ՝ ոյլ կը դործէ անվիրէպ:

Ի՞նք է որ կը շրջապատէ մեզ ամէն կողմէ, եւ բա՛ւ է որ անո՛ր ձգենք ինքնինքնին՝ ի'սկոյն պիտի իմանանք զայն. վասնզի ոչ միայն արտաքին իրերու միջոցով կը հազորդուի մեզի, այլ նաև մեր մէջ ունի՝ իր ձայնը, եւ իր անունը՝ մեր իմաստութեան սկզբնատարըն է։ Իր գաղափարը միայն կազատէ մեզ փիլիսոփայական անվերջ գրութիւններէ մը, որ կը ծնուցանեն անվերջ արամարանական հիւանդութիւններ։

Բառերու ամէնէն պարզին մէջ դրած է իր իմաստը, գործերու տմէնէն հանդարտին մէջ իր գնացքը, շարժումներու ամէնէն անձայնին մէջ իր դիտաւորութիւնը, խորհուրդներու ամէնէն աննկատին մէջ իր ցոլքը։

Անձանօթին մէջ ճշդութիւն մը, ծանոթին մէջ խորութիւն մը, անհետազօտելիին մէջ խորունկ մատ մը, պատահումին մէջ անօրինեալ կամք մըն է։

Իր գործերն յայտնի են ամէն տեղ, վասն զի իրենն է 3

ամէն գործ. այլ ինք յաւէտ անհաս է։ Հասկընալ անոր անհասութիւնն՝ հասկընա՛լ է զինքը, յամառիլ հասկընալ՝ ուշանա՛լ է զինքը։

Անոր վրայ նմանութեամբ խօսիլ անհնա՛ր եւ օտարաշնա՛լ է Իրմէ, վասն զի չունի նմանը. ոչ ալ ինքնութեամբ՝ վասն զի անորա՛կ է իր ինքնութիւնն եւ ոչ անսխալ՝ վասն զի միայն ինքն է ճիշդն անսխալ։

Ինք հաստած է ամէն բան նախնական կոյս վիճակին եւ ոչ թէ այն վիճակին համար, որուն հաստցած են մարդիկ տեսակ մը անմեկների կիրքերով և վրիպագործութիւններով<sup>(1)</sup>։

Հո՛ս է իր թագնութիւնը, հո՛ս է ճշմարտութեան անյաւ կողմը, հո՛ս նաև սկիզբներու գաղտնիքը։

Ասո՛վ կը մեկնուի լաւատեաներուն միամտութիւնն եւ յոռետեաներուն իրաւացի տագնապը։ Իր գիտաւորութիւնը նոյն և մի եղած է միշտ, վասն զի՝ իրրեւ նախախնամող անյեղի՝ ինք նոյն և մի է միշտ, ո՛ր կողմ ալ քաշքըշէ զայն մարդկային տրամաբանութիւնն և ինչ անխնամութիւն ալ որ տեսնէ հոն ծոյլ գիտութիւնը։

Տե՛ս, որքա՞ն սքանչելի անտեսագէտ ալ է. մի միակ հրատով աշխարհներու կը ջահէ. հատ մը մարդարիսով՝ գիշերներու կը կանթեգէ. իր ափ մը աղամանդներով՝ անհունը կը հարուստունէ։

Եւ այդ միակ հրատն՝ հոդիու շարժում կը բաշեէ միշտոններու, այդ հատ մը մարդարիսն՝ իր նամէտ զգայնութեամբ՝ կը ցանէ անծանօթ խորչերու մէջ խորհրդալից սիոփներ, այդ ափ մը աղամանդները՝ վառքի վսեմ էջ մը կը բռնեն։

(1) Տե՛ս մանաւանդ Փիլոնի տեսութիւնը նախնական մարդուն նկատումով՝ զանազանութեամբ այսօրուան ռևասթեան և սկզբնական ուղղթեան կամ չու είχόνα մարդուն։ Ի Philon. abbé Jules Martinի էջ 84, Տպագր. Paris 1907։

Իր այդ յաւէրժական լէդէսնովն՝ ամէն ըովէ տարբեր տեղուանք՝ կը սրակէ առաւոտներ իրիկոններ միջօրէններ ու գիշերներ, բնութեամբ նման յարաբերութեամբ բիւրազան։

Եւ ամէն գօտիի տակ կարշաւեցունէ՝ ճիշդ տտենին՝ իր ամէնահասութիւնը, հիւսելով գարուններ, ամառներ, աշուններ ու ձմեռներ, որ միահամուռ այնքան վսեմ են որքան իրենց մանրամասնութեանց մէջ ճիշդ ու գեղեցիկ։

Բոլանդակ բնութիւնն իր անդզորդ պատուանդանն է և տիեզերք իր տեղակալ գործարանը. իր ներդործութիւնը ծայր չունի. իր համբոյրներն՝ ստեղծումներ են, իր գիմահարութիւններն՝ հաստուցումներ, իր ակնարկները՝ լրացումներ, և թուեցեալ կատակները՝ կը յանգին լուրջ արդիւնքներու։

Իրբեւ տնօրէն աչալուրջ՝ ամէն տեղ միշտէ կենդրոն մըն է, ամէն տեղ՝ յաւիտենական անշրջանակի մը միջակէաը, անդո՛ւ ամէնադործութիւն մը, որուն շաւիղն անհունէ անհուն կը ձգի՝ անմատոյց հեռաւորութեամբ անըմբըռների մօտութեամբ։

Դիւթական անջրակետն՝ որ կը ծածկէ մեր աչքէն այդ նուրբ շաւիղը՝ սահմանն իսկ է իր աստուածային բնութեան։ Այդ շաւիղը՝ այն միակ շաւիղն է ճշմարտութեան հետեւանութեան ու արդարութեան, որմէ դուրս կը քալէ մարդկութիւնն իր ձեռքէն օձտած օրէն։

Բնութիւնն անոր սրբամատեանն ալ է, որուն կողքին՝ արտաքինին՝ վրայ գրոշմած է իր պերճ ու լայնատառ անունը, և զայն միայն կարդալ շնորհած է մարդու։ Վայ անոր՝ որ թերամտելով բացաւ այդ մատեանը։

Պարզմիաններուն համար շատ նուրբ է այն վարագոյըը, որուն ետեւէն կը կատարէ անփափոխ իր խորհուրդը՝ խորհուրդներու սկիզբ. այլ ժիս քննողներուն համար՝ հետզետէ կը թանձրանայ ան, ու կայլակերակի բազմալէմ անհաս-

ներու . ինք աղո՛վ կը պատուհասէ անոնց յաւակնութիւնը : Զհանդշիր երբէք , այլ կը մեծազործէ անդադար նոյն սկզբոնքով և ուղղոթեամբ , որուն ձեռնարկած է անակիւրքնեն (<sup>1</sup>) . զի երբ հանդշի կամ շեղի՝ կը մեռնի՞ն տիեզերք ամէն ահաւոր մահով :

Ի՞նք է բայցարձակ տէրը բոլոր պաշտամոնքի՝ քրիստոնեային , անքրիստոնեային , հրեային , բնապաշտին , թանձրապաշտին , միաստուածին , ամէնաստուածին :

Այլ ի՞նք է դարձեալ վսեմ չէզոքութիւն մը իր տնօրէնութեանց մէջ , և անսաւու գործունէութիւն մը . ներե՛լ կը թուի ըմբոնումի այդ պէսպիսութիւնները , հայեացքի այդ սիստակէտներն իր ամէնակողմ էութեան հանդէպ , որպէս զի ինք իր լիւն անջատ ու ճիշդ ներդործէ ամէնուն վրայ , որպէս զի ամէնէն սպարզմիսներն և սուրբերն աւելի՝ համոզուին և հրծուին իր անխորութեանը վրայ , և որպէս զի մահն՝ որ իր գործը չէ օրին մէկն անհաջո մարդկութեան կոյր բանին արթննալուն , ա՞հ , գտնէ՛ իր պարտութիւնն և նահանջէ՛ ամօթահար :

Այլ ուր իր անունովը կը կուտին մարդիկ՝ հոն հզօրազոյն ուժգնութեամբ կը շանդէ իր ահաւոր սասան ու կը դարձունէ երեսը : Ա՛լ ինք շիկայ հոն :

Ինք կարօտ չթուիր ինչ և է աղօթքի ու նուիրաբերութեան , բայց իր անյայտ կողմերէն մէկն ալ ա՞ն է՝ որ ամէն մաղթանքի մէջ դրած է դորունակութեան օծութիւն մը , և ամէն նուիրաբերութեան մէջ մերձեցումի համ մը :

Իր կնիքը դրոշմած է ամէնէն կատարեալ ձեւին՝ բուլորակին՝ մէջ , և իր օրէնքն հաստած ամէնէն հաւատարիմ մեքենային՝ բնութեան՝ մէջ :

(1) Այս գաղափարը , որ զէթ մինչև Արիստոտէլի աղեն կար իմաստափութեան մէջ , թելադրուած է աղեքսանդրացի Փիլոն պղատոնականին հատուածէն , (Տե՛ս , Ռլոնակի Philon d'Alexandrie et son œuvre à Revue de Paris թիւ 1 1894) :

Այդ ձեւովն՝ իր հարթ անվախճանութիւնն և այդ մեքենական ճշդութեամբն՝ իր անմահութիւնը միայն յայտնած է :

Թէպէտ չէզոք , սակայն իբր անկեզծ և լուրջ տէր ալ սկսպէն դրած է իր ուղեղիծը բնազդներու և իր հրամանը կիրքերու մէջ . ուստի անտես ըլլալով՝ պատրոլ ալ չէ երբէք :

Նա՝ անակիզբէն մշտագործ արարիչ եղած է , և մարդուն ընդուստ անձնիշխանութեան գիմաց՝ իր միակ ու անյեղի անձնիշխանութեամբ՝ դրած է ամէնաներկայ հաշիւմը իր հանրական ձեւերուն և օրէնքներուն մէջ :

Որովհետեւ հոգի՛ ալ տուած է մարդու՝ լնդհատ իրենէն ու մարդին՝ մօտ այդ ձեւերուն և օրէնքներուն , երկուքին ալ անմահութեանը մէջ անհնա՛ր էր որ մարդ՝ իրմէն վտարանչելովն հանդերձ՝ անմահ մնար : Այլ որպէտ զի լարող քանոնը միշտ մնայ , ու վերնայ իր վրայէն ամէն զի լարող քանոնը միշտ մնայ , ու վերնայ իր վրայէն ամէն տագիւտ անհոգութեան , ինք առ միշտ դրած է իր ուղեցոյց նիշերը՝ մեկուսի աւանդութեանց , իր սուր ներշնչումը՝ քերթողին ու մարդարէին , իր բանաւոր կաթումն՝ իմաստունին բանին , իր անփոփոխականութիւնն՝ յափառեանին մէջ ու դէտ մահը դարանակալ՝ կեանքի հորիզոնին ետեւ :

Ինք չունի՛ կատարած , և իրը ամէնաբարի՛ չէր կամ մեր որ մարդիկ ալ ունենային . սակայն կը նա՞ր առանց այն մեծ վայելուչ հաշիւմն գործել ինք՝ որ տրամադրած է մարդուն հաշտելու կարողութիւնն ալ , և ճիշդ ու արդար է :

Կարդ մը մարդիկ չափազանց ապաւինած կը թուին Գութին , բայց անոր ամէնէն անհատ և խմաստուն գտթն՝ իր ճշդրատութեան մէջ էր . անոր համա՛ր ալ է՝ որ գասը տուած ատեն անիրաւել կը թուի :

Ինք չուզեց ւահը , և ասոր յայտնի ցոյցն է անմահութեան աղօտ տենչն ու գաղափարը , զոր մարդիկ ունին ,

Եւ ընաղդական զարհուրագին սոսկումը , որով կը խորշին  
մահէ :

Ա՞ն է որ նաեւ դրած է համագոյից մէջ՝ ամէն բա-  
ցատրութենէ վեր՝ անթափանցելի կողմն իսկութեանց ու  
ներդաշնակութեան , որով կը մշտնջենաւորի մեծ զանգուածն՝  
յարածեալ բանի՝ մը (raison) յաւիտեանէ յաւիտեան :

Լոյսին մէջ իր ներկայութիւնը , վախճանին մօտ իր  
ծշդրտութիւնը , խիղճին մէջ իր բեւեռուն աչքն ունի դարձ-  
եալ , և չուզե՛ր ալ որ մարդ՝ իր բովանդակ պատասխա-  
նատուութեամբն՝ անմիտիթար մնայ իր անկումին վրայ՝ նա՛ ,  
որ ունի դիշերի մը մէջ իր երկնումը , տիւի մը մէջ իր  
երեւումը , անհունին մէջ իր ասպնջարանը , անդունդին մէջ  
իր հատուցարանը , ստեղծումին մէջ իր գութը , յայտնու-  
թեան մէջ իր բանալին , ճշմարառութեան մէջ իր կորովը ,  
լուսութեան մէջ իր ձայնը , անքննելիութեան մէջ իր գի-  
տութիւնը , երկինքի մէջ իր նայուածքը , հրաշքի մը մէջ  
իր հաշիւը , աստղերուն մէջ իր թրթումը , շարժումին մէջ  
իր հիւսուածքը , անհասութեանը մէջ իր արամարանու-  
թիւնը , շամանդաղի մը մէջ իր մերձեցումը , սօսաւիւնի մը  
մէջ իր արհաւերքը , հանճարի մէջ իր ճաճանչը , խանդի  
մէջ իր սէրը , գիւտի մը մէջ իր զարկը , տեսիլներու եւ  
աղջումներու մէջ իր հանդէսն ու անդէնը , աւերումի մը  
մէջ իր յարդարումը , տիեզերքի մէջ իր հնարքը , մարդ-  
կութեան մէջ իր վառքը , ամէնի մը մէջ իր զօրութիւնն և  
ամէնուրեք իր անունն ԱՍՑՈՒԱԾ :

Զ.

### ՀԱՆՃԱՐ

«Անդունդք ասացին թէ Զէ՛ առ իս , եւ ծով  
ասաց թէ Զէ՛ ընդ ինեւ» :

Յոք հի . 14 :

«Բան գամենայն շարժուն շարժնագոյն է ի-  
մաստութիւն , դարմանէ եւ ընդմանէ ընդ ամենայն  
վասն յաւակութեան : Քանզի ճամանչ է Ասուծոյ գո-  
րութեանն , եւ ծագումն ծշմարիս փառաց ամենա-  
կալին , իմաստ . Աւ . է :

Հանճարը , որուն անունն հիներն իր բնութեան շատ  
պատշաճ յորջորջումով դրած են՝ իրը Ամէնամար , հան-  
ճարն՝ ինք յայտնութիւն ըսուածն իսկ է :

Ան ցոլքն է անքուն վեհափա՛յլ յաւիտենակա՞ն ճշմար-  
տութեան , որ իր միջոցով կը լուցանէ մարդկութեան ին-  
կած բանը :

«Երբ միտքն հաւաքելէ ետք հնարաւոր փորձառու-  
թիւններն ու ծանօթութիւնները (ինչպէս ըսուած է մեծ  
հանճարի մը վերաբերումով) տրամախոհութիւնը կը լծոր-  
դուի զգայութեան հետ , ուզեղն ալ կը զուգաւորի սիրտին  
հետ : Ա՛լ այնուհետեւ ամէն բան կը յատակուի կը հա-  
մախմուի ու կը ներդաշնակուի մարդուն ներար : Հանճարի  
մարդն ա՞ն է՝ որուն վրայ այս ամեղղական յառաջատու-  
թիւնը կը կատարուի հանդարտութեամբ» (1)

Առանց մտնելու ասկէ աւելի բազմագէմ հոգեբանա-  
կան նրբութեանց մէջ՝ իմացական արագ ներքսհայեցու-  
թեամբ մը՝ մէնք ալ կը ընանեք սահմանել հանճարը՝ — կա-  
տարեալ մարդուն մէջ իբրեւ կատարեալ փթթումն սկզբ-  
նական բանին սերմին :

(1) Henri Blaze Essai sur Goethe Le Faust P. 6.

Հանճարը,ոչ այն ծանծաղ ինքնախնդիր ու անցաւոր ընդունակութիւնը միտքին, որ գեռ բոլորովին ազատած չէ կրաւոր նախադատութիւններէն, որ՝ իրերու երեւութականին մէջէն կորդելու համար բացարձակէն շատ ստոր և հաւըեւանցի գեղեցկութիւններ ու ճշմարտութիւններ՝ կառնէ երբեմն բոնազրոս ոլացք մը, և զոր արժան է աւելի տապանդ անուանել. այլ հանճար'ն իսկական, ան՝ որ իր բնամոյն ինքնութեամբ<sup>(1)</sup> հաղորդ ու տարսիող է միշտ մեծին համրականին ու բացարձակին, ան՝ որուն աննկատ լուրջ անարուեստ ու բարեխնդիր թափանցումին առջեւ՝ բնութիւնը վերջապէս կը մերկանոյ իր խորհուրդները մի՛շտ նոյն մի՛շտ անաշլայլ իրենց առընչութիւններով, կը աւեսնէ հոնտեղերն իսկ՝ ուր միւս մարդիկ ոչ ինչ կը աւեսնէն՝ յատակ ու պարզ այն ինաստը, որ կայ արարչապէս տիեզերքի անշեղի երեւոյթներուն և օրէնքներուն մէջ։

Առանց զրաղելու ամբոխին աղաղակներովը, որ կոյլակերպին վայրկեանէ վայրկեան, առանց զրաղելու իր անճնախիրութեան թելադրութիւններովը, որ միշտ կը յորդուըն արտադրել ինչ և է բան մը, ան՝ վատահ իր արարային իր բեղնառոր համբերութեանը վրայ՝ չաճապարերերէք։

Իր համբերութեամբն ու անհպարտութեամբ յառաջատելով առաքինարար՝ կը նշմարէ պատահական ամէն դիտութիւններէ ամէն ժամանակեայ դիպումներէ վեր՝ այն հետեւան կարգն ու ներդաշնակութիւնը, որ կը աւեւէ մըշտընշնապէս իրերու և դաշտավարներու կարծեցեալ անկարգութեան ու աններդաշնակութեան յատակը։

Ան թափանցո՛ղ է լոյսի նման, պայծա՛ռ է ճշմարտութեան նման. իր բնութենէն է րլալ մերթ յամը,

(1) Բնամոյն ինքնութիւնը (originalité), կըսէ Քանդ, առաջին յատկութիւնն է հանճարին։

մերթ երադ՝ միշտ աննենդ ու յատակատես, և իրը հոգի անկցորդ ամէն նիւթաւոր անցականէ։

Ան՝ իրբեւ ճաճանչ երկնային իմաստութեան՝ կուտայ տեսանողին արծիս սուր և պարագէտ աչքը, օրէնդիրին՝ կշուղ քանոնը, դատաւորին՝ արիսպագեան դիտակը, դիտունին՝ վերլուծիչ և ընդմտանող արամախտհութիւնը, սուրբին՝ անազտ հող ետեսութիւնը, սատանին (վան զի՞ իրեւը ու կարգին մէջ սատանաներն ալ ունին իրենց սահմաննեալ գործը) մանր հնարքն և քերթողին՝ անազտ նրբաւեսութիւնն աղամանդէ։

Հանճարի աչքին մէկ առումով վայլակնօրէն կը լուսանայ նիւթական ու բարոյական աշխարհներու անտիեղծ կազմը՝ մեծ ոլղբնապատճառին յաւիտենական զործունէութեան ներքեւ ոստոյնանկեալ։

Ան կը աւեսնէ պատահարներու անխմառա թուած շեղջին մէջ՝ աննկատեալ նախընթայններու արդարիքը, հանգարտ գնացններու մէջ՝ մեծ դիտուորութիւնը, յանկարծականին մէջ՝ հեռաւոր պատճառը, զարմանալիին մէջ՝ բնականը, ոկիզրներու մէջ՝ վախճանն ու նիւթին արտաքին շարժումներուն մէջ՝ հողին ներքին խղրսումներն ազտ ցիկ։

Իր վասոն է պայծառութիւնը, իր պերճախօսութիւնը՝ ճշմարտութեան և իր կորովն՝ անձնիւր բնադրական համազումին հաստատութեան մէջ է։

Թէ հետամուտ ըլլայ ծագումներու՝ իրը առաջին մարդը, հայելի՛ բնութեան անպարտուակ թատրին, մօտէն կը չօշափէ սուեղծագործութեան խորհուրդն այն դիտական առագաստին ետեւէն, որ կանջրպետէ մարդկային ու աստուածային բնութեանց մէջ։ Հանճարն՝ իրը հոգի Տեսնող՝ կը խելամտէ հոգիին ու մարմինին կցորդաթեան նորր հրաշքին։ Դատումէ դատում, ճշմարտութենէ ճշմարտութիւն կը սուրայ ոչ թէ քայլ քայլ, հապա մրգկորէն, ու լոյնոստ

բայց անվրէպ ճշդոթեամբ կը հասնի յաւ (ultime) պատճառին սահմանը, ուրկէ՝ իբր ողիմպական դղեակէ՝ կը նկատէ, Անո՛ր շնորհելովը, մեծ դիտաւորութեան բացարձակ հանգամանքը. հոն՝ անոր դէմ յանդիման տեսութեան գրեթէ աստուածարեալ՝ ելեկտրիկ պատդամներով կը հեղու մարդկութեան վրայ ամբողջական իմաստութիւն մը:

Թէ աւանդոթեանց ու եղծեալ ընդհատեալ արձանագրութեանց հինաւուրց գուռնէն մտնելով անցեալին խորերը՝ բերել ուղէ նոր ճշմարտութիւն մը ներկային հրապարակը, սուրալով սաղապելով մանուածոյ ներհակներու բաւիզէն, վտարելով ամէ՛ն ոգի, ամէն մարդկային հաշիւ, ամէ՛ն յս ռաբերական հնարք, ո՛չ աջին նայելով ո՛չ ձախին ձգուելով՝ կերթայ՝ սուզակի ժրութեամբ՝ խորերու խորքը. քիչ մը ետք՝ ահա նա ինք հասած է մեզի բերելով նոր և կոյս ջահ մը՝ պայծառացունելու անցյս ատեաններ, տարտամ ուղիներ, խորոնկ պակասներ, լքուած յոյեր:

Թէ ենէ խորն անհունին ու իջնէ ալքն անդունդին՝ հոն անթիւ հսկայ աշխարհներու զդիմիչ թաւալումին հետ կը պարագային միջոցին և գոյութեան անկենդրո՞ն տնշջանա՞կ օթեւանին մէջ՝ գտնելով հոն բացարձակ օրէնքներու դիտաւորական մեծ համագրութեանց ահադին ծովերն ու դիծերը:

Հանճարն՝ իր բարձրութեամբն իբր անծանօթ իմն՝ միակ նշանն է աստուածայայտնութեան ի մարմիթ. միակ աչքն՝ որով մարդկութիւնը կը նայ կարդալ անսխալ երկիրն ու երկինքը:

Բնութեան հիանալի մատեանը, որ կը պարունակէ անհամար յայտնութիւններ, առանց անոր՝ գո՞ց է մեզի համար. առանց հանճարին՝ այս սքանչելի տիեզերքն աննշանական քառո մըն է և անոր կազմին՝ էակ մը անփաստ:

Հանճարը՝ շա՞նդ մըն է բանելէն՝ շանդերու բուն Ամէ՛նահանճարին կողէն ելած, որ կը խրի դարերու հին կողը,

և մարդկութիւնն՝ անոր շոխնդով արթունցած վրիպակներու և պատրանքներու մուայլին մէջէն՝ կը նշմարէ հոն ճըշմարտութեան անխափոյց հրատը:

Սո՛ւղ են իր պատգամները, այլ իրենց պիրկ համառօտութեան մէջ խտացուցած լուսացուցած՝ ունի՛ն իրենց հզօ՞ր մեկնութիւնը։ Անո՞նք են որ կը վճռեն «Գո՛լլ կամ ո՛չ գոլը»։<sup>(1)</sup>

Անմիջակա՞ն է անոր թափանցումը, արագ ու անվիճելի է անոր ըմբռնումը, անմա՞ն է անոր դատաստանը։

Հաղորդակա՞ն է ան, շոյա է, ընդմտանս՞ղ է, սլա՛րզ է, երկայնամի՞ւ է, յատա'կ է։ իր բնութեա՞ն իսկ մէջն են այդ կայծակնամաքուր հանգամանքը։

Բառերն անոր ձեռքն ամէնայայտ իմաստներ են, միահամուռ արտայայտութեանց լուսհեղեղներ, որոցմէ բովանդակ ազգեր ու դարաշրջաններ կառնեն իրենց կանոնաբանը։

Եւ՝ անոր լեզուն հասկընալի է ամէնէն այլայլեզու աշխարհներու, ամէն հոգեբանութեան, ամէն կարգի իմացականութեանց, վիխստիային, պարզմիտին, գիտանին, տղէտին. վասն զի անկե՞ղծ է ան, վասն զի ստոյդ է. անկե՞ղծ սիրտի նման, ստոյդ՝ գոյութեան հանգոյն։

Իր խօսքն՝ հզօր թրթուումն է բնութեան հայակապ քնարին, որուն աներեւոյթ թելերն՝ առաջին մարդէն մինչեւ վերջին մարդն՝ Ամէնահանճարին ծագումով մեմնոնեան անդրիին պէս պիտի հնչեն անխափան։

Օրէնք, գիւտ, մէթոտ, վիխստիայտթիւն, աղօթք, քերթուած, ինչ վեհ հաստած ու արտայայտած՝ որ մարմնացած են միանդամ ու կը տեւեն արեգակին տակ՝ եղած են հանճարին երկնադրացի միջնորդութեամբ, իբր անհրաժեշտ մասեր աշխարհի կարգին, որով նաեւ աեւական ու պրազան կը դառնան անմիք։

(1) To be or not to be . . .

Հանճարի գիտակէտը՝ մասնական բոլոր տեսակէտնեւ լու վաեր բարձունքէն է որ կը բնայ լայնաբար նշմարել ամէն գիրքի ամէն նկարադիրի հանդամանքն և դործունէտիւնը՝ մինչեւ հուսկ ցածերը . ինք անկէ՛ կը նկատէ գոյացութեանց ու անոնց յարաբերութեանց պատճառներն երենց ընդարձակ , անձուկ , ընդհանուր և մասնաւոր գիշերուն մէջ : Ու երբ հարկ ըլլայ , ամէն հայեակի ուղղութիւններէն ալ գիտելէ եւուքն համայնն ի՛ր խոկ որմըզական կատարէն համադիտելով վերջնապէս , ամէնակո՛զմ բոլոր մըն է ահա որ կաւդայ ցոլցունել մարդկային միտքին՝ առաջ համար անոր իր հոմերական դնացքն և ուղղութիւնը :

Եւ այդ բոլորին մէջ՝ ամէ՛ն աչք ամէ՛ն գիտում կը տեսնէ իր ճշգրիտ բաշխը գերն ու գիրքը , հիառքանչ զարմանալով այն փառքին վրայ՝ որ կը ճաճանչէ անոր մէջ բացարձակ ճշմարիսին ցողքավը :

Ինչպէս ամէն բանի՝ նոյնպէս և մանաւանդ հանճարին՝ մէջ Աստուծոյ մատը կայ :

---

Է.

### ԳԵՂԵՑԻԿԸ

«Դեղեցիկը՝ ճշմարիտին շրեղութիւնն է» :  
ՊԼ-ԴՆ:

Կան բառեր՝ որ ունին անվերջ ու միատարբ հրապոյր մը , հրապոյր մը խոսունկ՝ երկինքի պէս և անզոյդ՝ լուսինի նման : Անոնք կը պատկերեն գաղափարի մը անհունը :

Իրենց տարատմ վաերսութիւնը՝ խորին ճշդութեան մը ընդարձակ չափի մը և հորիզոնապիծ շրջանակի մը մէջ առնուած՝ կը պարունակէ շորք մը բարոյական ու երկրաչափական գաղափարներու ճշգութիւնն ալ :

Այսպիսի բառ մըն է Գեղեցիկը :

Ա՛հ , գեղեցիկը . ո՞ւր կը գանուի ան , պիտի գոչեն կարգ մը յուետեսներ :

— Ամէ՛ն տեղ :

Բայց զայն ճանճալը շա'տ գիւրին շա'տ ալ դժուարին դործ մըն է :

Եւ նախ պէտք է լնդունիլ յառաջազոյնէ՝ թէ գեղեցիկը բնութեան մէջ չիկա՛յ տգեղ բան : Ինք բնութիւնն իր լուսութեամբը գեղեցկութիւն անհաղորդական՝ ամէն բոպէ հանելու և մնուցանելու վրայ է իր արգասաւոր ծոցէն համեմատական գեղեցիկներ՝ բացարձակ գեղեցիկներու միջոցով :

Ու երբ ըսենք թէ այդ համեմատական գեղեցիկներն են ճշմարիտներն ու բարիները , տուած կըլլանք գեղեցիկն լայն սահմանը :

Փլիխսովայական սխալ մըն է տրոհել իրարմէ ճշմարիտ գեղեցիկն ու բարին՝ ճշմարիտը մի՛շտ բարի է , ու բարին յաւէ՛տ գեղեցիկ . որով գեղեցիկն մէջ ըլլալու են

Հարկաւորաբար ճշմարի՛ան ալ բարի՛ն ալ՝ այդ երկուքէն իր վայելութեամբը միայն երբեմն լայնադոյն ըլլալով գեղեցիկը :

Բացարձակ գեղեցիկ են՝ աստղերը, արեւը, լուսինը, տիւն ու դիշերը, աշխարհն՝ իրենց խկութեամբն ու վեհափառ ներդրմանթեամբ։ Ո՞վ կը համարձակի ըսել թէ անոնք բարի ու ճշմարի՛տ ալ չեն։ մանաւանդ ո՞վ կը յանցըդնի՝ բաց աչքով՝ անոնց միանական ներդրմանթեան արդիւնք արարածներուն համար ըսել՝ թէ գեղեցիկ չեն իւրաքանչիւրն իր բուն դիրքին մէջ, իրը համեմատականներ։ Եւ այս երկու կարդի գեղեցիկներուն բովանդակը չէ մեծ գեղեցիկութիւնը, նոյն ինք ամբողջ անհուն գոյութիւնը։

Մի՛ կարծեր որ ծաղիկներու մէջ վարդն է միայն գեղեցիկը. աւաղին անդամ ծաղիկներու թագուհի զայն անուանողն՝ ոչ թէ նոր բացարձակ գեղեցիկ մը գտած է ծաղիկներուն մէջ, այլ յայտնած ըլլալու է ի՛ր իսկ ճաշակը՝ լծորդուած անշուշտ մասնական դէպքի մը։ Ամէ՛ն ծաղիկ կեղծէն զատ՝ գեղեցիկ է։

Նմանապէս, տունիդ անկիւնը զօղած տմոյն սարդէն մինչև վեհ խրոխտաբաշ առիւծն՝ իրենց կարդին՝ գեղեցիկ են, ու ա՛դ իսկ է իրենց գոյութեան բնական պատճառը։

Տգեղը՝ սուտն է, չարն է, վիժա՛ծն է։

Եւ ո՞վ կը մեղանչէ գեղեցիկին, եթէ ո՛չ ա՛ն որ կը զարդարուի անոր անհարազատ գոյնովը. այնպիսին տգեղէ՝ վասն զի դաւաճանած է բարիին ալ ճշմարիտին ալ։

Անդամ մը ընդունելէ ետք թէ արեգակին տակ բարի՛ է ամէն բնական բան, բարի՛ է ուրեմն ա՛ն որ կը ներկայանայ իր ճշմարիտ կերպարանքովը. մարդուն, անբարի՛ սուտ մարդուն եղծումն է՝ որ հանրական այս բարիիներուն մէջ կը յերիւրէ տգեղներ։

Զվատթարած մարդուն ներսը՝ գեղեցիկին ճաշակը

քուուն է ու բնական. և անհատին նախկին այս բերումն ընարական՝ սեռական գեղեցիկութեան համար ալ գրեթէ միշտ անսխալ կըլլայ, երբ ոգեւորուած է բարի գիտումով և ճշմարիտ համակրութեամբ։

Մարդու և միւս արարածներու գեղեցիկութեան ոկտեն ոճին գեղեցիկը, գնացքին գեղեցիկը, գործին գեղեցիկը։

Ասաւածածաշոնչի ոճին գեղեցիկութիւնն՝ իր սեղմ ճշշմարտութեանց ու պարզութեանց մէջ է. անոր համար յաւիտենական մասեանն եղած է մարդկային աղդին մեծ մասին։ Եթէ, օրինակ իմն, Յովսէփի գեղեցիկութիւնն իր բարութեան և անկեղծութեան մէջ չըլլար, չէր կըրնար յաղթահարել տգեղ նախանձին ու չէր տիրանար այն մեծ փառքին։ Նոյն և աւելի մեծ համեմատութիւններով՝ Յիսուս' Դիտիցէք մեծ մարդոց վարքին ու կենսագրութեան լայն գիծերուն անընդհատ զնացքը, և պիտի տեսնէք որ անոնք՝ ամէն վճռական պարագաներու մէջ անխախտ կեցած այդ գիծերուն վրայ՝ բարիին ու ճշմարիտին ախոյեաններն եղած են։ Այլին լուման ամէնէն գեղեցիկն էր ողորմութեանց գործերու, վասն զի իր պարզ առատութեամբն անկեղծ ու յորդապէս բարի՛ էր։

Նմանութիւնները ագեղ են միշտ նախատիպէն հեռանալուն չափով։ Արուեստն՝ իրքև պաշտօնեայ նմանութեանց՝ յաւիտեան պղափիկ պիտի մնայ նմանելով գեղեցիկ բնականին, ըլլայ՝ մօտէն ըլլայ՝ հեռուէն։

Մանկութեան գեղեցիկութիւնն՝ իր սկզբնական վայելչութեան ու անարտեստ պարզութեան մէջ է. երբ ունակութեամբ արուեստակել սովորի՛ ա՛լ անցա՛ծ է տգեղութեան սահմանը։ Երիտասարդութեան գեղեցիկութիւնն՝ իր առոյգ եռանդին համարձակութեան ու սոս անկեղծութեան մէջ է. երբ պատրուակէ այդ իր բերումներն ա՛լ

խերը տես երիտասարդութեան ալ գեղեցկութեան ալ։ Ծերութեան գեղեցկութիւնն՝ իր համեղ փորձառաթեան, գետոն բարութեան, իր սիրտին և զլուխին անբիծ սպիտակութեան մէջ է։ Երբ այդ հանգամանք գտնասեցա՞ն անհարազատ երանդներով՝ ծերութիւնն ալ կը գտանայ կը լլայ չարածերութիւն մը, և անոր գեղեցկութիւնը՝ ծիծաղելի պիտակութիւնն մը անժամ։

Ելու աշխատինք անխաժար սրահել մեր սիրտին խորն սասոյդ գեղեցիկին լսրերը, որ մարդը բնութեան կցորդող ամուր թելերն են, ինք բնութիւնը սիրտի գործակցի մեր այդ աշխատութեան ու պիտի պատկէ մեր պարզ ճիգերը քաղցր երկարակեցութեամբ։ Այդ լսրեր են մեր խորագոյն բնագդները բարիին ու ճշմարիտին համար, որ միշտ կը բոշ զոքեն մեր սխալ ընտրութեանց և խորի անսկութեանց գէմ ու անշունջ կը դատապարտեն մեր տղեղ յաւելուածները։

Լեանքէն աւելի գեղեցիկ լինչ կայ արեգակին տակ, և բնական կենցաղէն աւելի լինչ բան աւելի եւս կը գեղեցիացունէ ու կերկարատեւէ այդ չքնաղ պարզեւը։ Անընական սեթեւեթեալ կենցաղն է՝ որ տղեզցունէ կեանքն և կը փութացունէ երկիրի վրայ ամէնէն տղեղ երեւոյթը՝ մա՛հը, մարդուն տղեղ արտուղութեանց ամէնատղեղ այդ ծնունդը։

Բնութեան օրէնքով ամէն բան՝ որ գեղեցիկ է կեանքի, ու ամէն բան՝ որ տղեղ է մահուան կը կոչուի. ըստ այսմ՝ արուեստներու և փիլիտիայութեանց ամէնէն գեղեցիկն անը լլայրու է, որ կուսուցանէ ըլլալ միշտ պարզօքէն գեղեցիկ, կամ՝ սահմանը կրկնելով՝ բարի ու ճշմարիտ։ Եւ այդ արուեստին մեծ վարժապետն՝ ինք մայր բնութիւնն է։ Զիորթանանք իրմէ։

## Ը.

### ՍԷՐԸ

«Միւն ունի իրեն յառուկ այնպիսի պատմուներ, զոր տրամարաներու կարողութիւնը չմանջար»։ Պէտք Բազգալ. Խորհրդական Հայ. Թարգմ. էջ 442։

«Հոգիին օրութիւնները՝ չին բաւեր այլ եւս սիրոյ, ինչպէս իմացականութեան օրութիւնները՝ ճշմարտութեան»։ Կիզյ. Թուուլ ու բէնին էւր։

### ՍԷՐԸ։

Գեղեցիկին պէս տարտամ և ընդարձակ բառ մը, բառերուն զգացումներուն ալ վսեմը։

Այլ այնչափ լայն և սուր է սիրոյ զգացումը գեղեցիկին գաղափարէն, որչափ սիրու միտքէն հոգին նիւթէն։

Գեղեցիկին՝ իմաստասիրութեան առարկան ու վախճանն է. սէրը՝ սիրտին հակա՛յ մագնիսացումն այդ առարկային հետ։

Գեղեցիկին մէջ իմաստութիւն մը կը ճառագայթէ, սէրին մէջ կրօնք մը կը փայլատակէ. և կրօնքը՝ սահմանակա՛լն է անհաւին։ Անոր համար մարդ կը ցած է մինչեւ աստիճան մը՝ տալ ճգրիտ սահմանը գեղեցիկին, տիեզերքին, այլ երթէք չէ կը ցած սահմանել սէրը, նոյն ինք վերացումն իր սիրտին։

Անոր համար հիներն ու նորերն ասունածայիմ՝ այսինքն՝ անբացատրելի անուանած են սէրը. Ու գրեթէ բնաւ չիկայ կը բօնք մը, որ սէրով չեցունէ. իր անբացատրելի մասը. այսինքն՝ համակրական զգացումով կեանքի բնութեան բնավայրի և մարդկութեան։ Սէրն է՝ որ մարդկային տրամարանութեան հետ իր անհաշտ կողմերով հանգերձ՝ կը կնքէ ամէն

տրամաբանութիւն . չխորհիր՝ կը բերուի գրեթէ սասումով ,  
շդատեր՝ կըզդայ , չպերճախօսեր՝ կը ձգտի ու կը խնկի .  
Քա՛զը է կեանքի պէս , հզօ՞ր է մահուպէս :

Եւ այս ամէն ներդործութեանց մէջ՝ միշտ այդ կոյր  
շահատակլինն է յաղթանակը , վասն զի միշտ ինքն է վեր-  
ջին ծիշը , բնականը , անբացատրելի բացատրողը , մէկ  
խօսքով՝ սիրով :

Ամէն բան անո՞վ կը լէնայ , ու ամէն դաշափար անոր  
օգնութեամբ կիրանայ :

Օրէնքին նախատեսածը՝ սէրը կը լեցունէ , դիտու-  
թեան դարաւոր տքնութեանց չկըցած լուծածը՝ սէրը կը  
դունէ և կը լուծէ մէկ ակնթարթով :

Նահապետները՝ բնականէն զատ՝ ոչ դրական ոչ ալ  
դրաւոր օրէնք ունէին . սէ՛րն էր անոնց պարզ կանոնը :  
Սէրո՞վ միայն կը հասկընային իրար , կը կարդաւորէին իրենց  
գործերը , կը ափրէին ու կապրէին երկա՞ր խաղա՞ղ ու եր-  
ջանի՞կ :

Եթէ՞ նեւտոն ու Բասդալ չսիրէին բնութիւնը՝ դիտութե-  
նէ աւելի կրօնական երկիւղածութեամբ՝ չին կը լնար ստեղ-  
ծագործել այն մեծ դիտերը , որոնց վրայ դեռ կը փաս-  
տաբանեն դիտունները : Եթէ Մաքս Միւլէր ու Հ . Տիտոն  
չիրէին կրօնքի փիլիսոփիայութիւնը՝ չին կը լնար խուղել ու  
նկարագրել կրօնքներու և Սէր կրօնքին ամէնէն խորհրդա-  
ւոր կողմերն՝ այնքան սքանչելի դիտութեամբ և այնքան  
ընդարձակ հոգեւտեսութեամբ :

Սէրը՝ տիեզերական լեզուն է նաեւ մարդկային ազ-  
գին . լեզո՞ւ մը զոր կը հասկընայ ամէն մարդ իրեւ նոյն  
չափով , լեզո՞ւ մը աստուածային : Թերեւս ասո՞ր համար  
աստուածաբաններն ալ Աստուածոյ վերջնական սահմանն՝ իրը  
անբացատրելին՝ տուած են «Աստուած սէր է» ըսելով , ինչ-  
պէս նախագրած է Պողոս առաքեալ ինքն ալ :

Վասնզի անհուն գոյութեան մէջ՝ սէր անունը զօրու-  
թի՛ւն մը դաշափա՛ր մըն է՝ ընդունակ լսյննալու յանշափա ,  
որ երբ անդամ մը կաթէ մարդու հոգիին մէջ և՝ փոխար-  
կելով իրական դգացումի՝ թրթուացունէ հոն ամէնէն առաջ  
նախահաւական խմասներն անոր դէպի իր գոյութեան  
պատճառը , կը դառնայ կըլլայ , որպէս զի այսպէս ըսենք ,  
Անոր ներկայացուցին հոն :

Ս.յդ մե՛ծ սէրէն զատ , որ կրօնքն է բացարձակ գե-  
ղեցիկին՝ մանաւանդ անոր Պատճառին , կան՝ իրը անոր  
գլխաւոր ծնունդներն՝ երեք կարգ սէր , — ծնողականը , բա-  
րեկամականը , ամուսնականը :

Եւ այս երեքին ալ մէջ՝ նոյն յաղթ դգացումը , կրօ-  
նականին պէս , հրա՛շք կը գործէ , այսինքն՝ անոր արդիւնքն  
հաշիւի տակ շատ չեն իյնար՝ պատճառներն անանջրապետ  
կցորդ լլալով անհասին :

Ծնողական սէրն՝ ամէնէն բնականն ու անփաստաբանե-  
լին է . ծնողքդ՝ չսիրելու պատճառներ ունեցած ատեն ան-  
գամ՝ ստիպուած ես սիրել , չե՛ս կը լնար չսիրել , վասն զի  
ծնած օրէդ մասն ես անոնց : Բնական այդ սէրն այնչափ  
բուռն է՝ որ ատելու եկամուտ պատճառներդ յովտ մը չեն  
կը լներ սիրելու գոյական պատճառին քով : Հայրենի սէրն  
խմասո՛ւն է . հայրն՝ իրեւ տէր ընտանեկան տաղաւարին  
ու փորձ այխարհի գնացքին՝ խոր լուելեայն և խորհրդա-  
ծութեամբ մը կը սիրէ . չփայփայեր , վասն զի հրամանահան  
է . շատ ներեր , վասն զի դիտէ ալ որ ներումն հրաւիրա՞կ  
է եղծումի : Միայն մեծ հարուածին հանդէպ կիյնայ իր  
բարձրութենէն , ու կը պոութկայ իր հայրութեան բովան-  
դակ փայփայանքը վիրահառաչ . «Որդեա՞կ իմ Աբեսողոմ ,  
Աբեսողո՞մ որդեակ իմ . ո՛ տայր զմահ իմ փոխանակ քո<sup>(1)</sup>» :  
Մայրենին՝ բոլորովին դգացումն է , փափուկ վսեմը . աւելի

(1) Բ . Թագաւորաց ժիշ .

մօտ մայր բնոթեան և աւելի զրդադին։ Կոստառու մինչեւ եղը գերեզմանին՝ իր զաւակին համար։ Անորն է ամէն. լուրջ և անլուրջ հնարք։ իր աղիստոթիւններն անդամ հնարագէտ են ու հրաշք կը դործեն։ Մայրենի կաթիլ մը արտօսրը՝ մա՛հէ կաղատէ։

Բարեկամական սէրն՝ եթէ նմաններու մէջ է՝ ճիշդ փոխանակին է բնականին, — ծնողականին։ «Նման զնմանն սիրէ»։

Անոր համար հիները կը սահմանեն բարեկամական ու ամուսնական սէրն «իրեւ պաշտօնեայ Աստուծոյ ի պահապանել վերիստասարդութիւն (¹)»։ Խօսքո՞ շահու, ընկերական, պատահական սիրելութեանց վրայ չէ։ այլ աեւականին՝ որ դիրքի, վայրի, վիճակի, սիրտի նմանութիւններէն կը ծնի ու կը մշտնչենաւորի, և մտածուած, շափուած, հաստնցած կը կենդրանանայ հանգոյն էակին վրայ, այսպէտ որ մէկուն պակասը միւսինովը կը լենայ, կամ երկուքին պական ալ համակերպական զդացումալ։

Եւ այդ սէրն ալ՝ իր կարդին հրաշք կը դործէ։

Տե՛ս Գամինի ու Փինտիսի սէրը։ Երկուքն ալ իրարու երաշխաւոր մահու չափ, երկուքն ալ բազդակից իրարու։ Երկուքն ալ իրարու սիրուն մահուան դիրկը նետուելու եռանդով՝ երկուքն ալ կաղատին չքնաղ պատահարով։ իրենց մահը վճռողն անդամ՝ սքանչացումով կը դիմէ անոնց մահամէր գրկախառնութեան, կուղէ մահակից ըլլաւ անոնց ու աղատ կարձակէ։ Մա՛հը, մեծ անողոքը, տեղի կուտայ այդ տեսիլին։

Բարեկամի՛ սէրն է՝ որ կը դործէ այդ հրաշքը (²)։

(¹) Պյուտարքոս, Զառաւութեան թէկուստ և Հուստուստ էջ 135։

(²) Քանոնին կը յիշատակէ այս հրաշալի վէպը (Յիշատ. Գիրք Բ.): Երբ Դամոն ու Փինտիսա՝ Պիւտագորի աշակերտներն ուխտագնացութենէ մը կը դառնային իրենց հայրենիքը Սիրակուսա, պտտահեցաւ որ Դիոնիսիս մամար կաւաղէր դառնութեան։

Ամուսնական սէրը, սէրերու ամէնէն նիւթայեալն ու փշալիցը՝ որուն թէ չմիջամտեն կեղծիք, անբնական բերումներ, ախտեր, շահու մարմաջ՝ կըլլայ աղբիւր երջանելութեան։ Սէր—կրօնքը՝ քըլլիստանէութիւնն՝ այս հանգամանքով անլուծելի քարոզած է այդ սէրը, ու իրը այնպիսի կը պսակէ, վասն զի բուն սէրը պարզ՝ այսինքն՝ միէ, ու երկու միակներ անլուծաբար լծելով միայն կըլլան մշտնչենաւորել զայն։ «Եղիցին երկոքեան ի մարմին մի»։

Եթէ ճշմարիաի ու բարիի մը համար բարախեց միանգամ սիրագ, ա'լ մի՛ երկմախիր։ մանաւանդ երբ այդ բարախումը փոխադարձ է, ա'լ մի՛ հաշուեր։ Զանա՛ հեռացունել միաբէդ ընկերախան դիրքիդ ու շահու նկատումները։ հեռացուը նաեւ բնական միջնորդներէդ՝ այսինքն՝ ծնողքէդ ու աղջականներէդ՝ զատ ամէն միջամտութիւն։

Մի՛ հաւատար հեռաւոր լուրերու, որ նախանձուտներն ու ամուսնական շուկային բանբերները կը յօրինեն՝ մանաւանդ քաղաքներու մէջ։ ա'ռ զայն նախակին սիրովդ, ու երկինքի նուիրագործութեամբ երջանիկ պիտի ըլլաս։

Քանինե՞ր այսպէս՝ գրեթէ անդիսակցաբար՝ երջանիկ

Փինտիսուը լոկ ամբաստանութեամբ մը։ Փինտիսա՝ մանու երաշխաւոր ձգելով իրեն տեղ իր ուխտած բարեկամը, Դամոնը, հրաման առաւ մինչեւ ժամանեալ օր մը քրթալ կարգադրել իր ամէնակարեւոր զործերը, ու զնաց։

Օրն հասած էր, Փինտիսա զեռ դարձած չէր։ կը պատրաստուէին զործադրել մահու վիրոն իր երաշխաւորին՝ Դամոնի՝ վրայ։ Շտաբը կը պարաւէին զայն իր յանդուզն երաշխաւորութեանն համար, ու ամէն մարդ կաւաղէր անոր անմեզ զդբազդութիւնը։

Իսկ ինք՝ յօժարութեամբ պատրաստուած էր մեռնելու իր բարեկամին փոխանակ Սպանութեան իսկ ժամին՝ հասաւ Փինտիսա, վազեց սրացաւ կառափման վայրը։ Եւ հոն՝ շողացող սուրբին ներբեւ երկու ուխտեալ բարեկամներն արտասուալից կը մաքատէին յափշտակելու համար իրարմէ փոխան իրարու մեռնելու բաղզը։

Ներկաներն սկսան ամեն ալ լու ու տղագակէ, Պինդիսիս անզամ՝ ցատկելով աթոռէն՝ վազեց անոնց զիրկը իսուրելով զինքն ալ հաղորդ ընծէլ այդ չքնառ բարձր կամութեան։ Սյազէս Թողուցան աղատացան երկուըն ալ.

եղած են անսալով նախկին բերումին . քանինե՞ր , չանսաւ լով անոր , թշուառացած են , ու գիրկէ գիրկ , սէրէ հեռա հնարքէ հնարք անհարազատ գեղերումներով՝ դատապարտուած են իրենց բովանդակ կեանքին մէջ չառնելու բնաւ համը բուն սէրին , ընդաբոյս համն ընտանիքին :

Այսպէս , մեծ զգացումն ունեցողին , այսինքն՝ մեծ գեղեցկութիւնը պաշտողին համար՝ սէրը կըլլայ վսեմ սլաշտոնեայ մը երջանկութեամբ յամելու այդ գեղեցկութեան մէջ . վայելելու երկինքի , բարեկամութեան , ամուսնական միութեան ու մարդկութեան բարիքը՝ գրեթէ անջան ու միշտ խաղաղ :

Այս առատ և դիւր է բնութեան կարդը՝ սիրտի մարդոց համար :

Այսքան լայն են երջանկութեան դուռները՝ սիրող մարդուն համար :

Այսքան դիւրուսոյց և դիւրամասոյց է համադոյից վսեմ ու խոնարհ սպասարկուն , սէրը :

Գիտնանք այդ վսեմին յարդը :

Թ.

## ԱՍՏՂԵՐՈՒՆ ԽՕՍՔԸ

«Յորժամ երգէին 'ի միասին ասեղը առաօտուն , եւ ցնծային ամենայն որդիք Աստուծոյ» :

Յորժամ զգացումը , ցորքան կը ծնի աստերուն հնուառութեան , անոնց մածութեան նիւթեկան բնդարձակութեան նկատումէն , կանդրացոյայ անհունի զգացումին մէջ . որ կը վերաբերի ուրիշ պարունակի մը զաղափարաց , խացական տիեզերին» . Աղեքս . Հիմպող . Գուլու :

«Մեր խօսքը . Բարելնն , Քաղդեայք , Զրադաշտ , Թաշքէս , Մեղոն , Գալիլէոս՝ հին ու նոր աստղաբաշխները , որ նայեցան մեզի հաջուի աչքով , զուր փորձեցին հասկրնալ մեր խօսքը :

Մենք պարզ աչքերու միայն ճիշդ կերեւինք ու պարզ սիրտերու միայն մեզին կը բարբառինք . անոնց՝ որ կը նկատեն մեզ անդիտակ աչքով :

Պերճ , անմահ , լուսատարը՝ յաւերժ շարժումին լրյա անիւներն ենք . հրոսկի արևեն ու մարդարիտ լուսինը մեր վարիչները կերեւին , այլ մենք կը վարենք մեծ ժամանակն յաւիտենականութեան տիեզը հրապարակին վրայ :

Կայ ու շարժումնոյն է մեր պարունակին մէջ : Անհունք՝ բազմած մեր լուսահարուստ թիկանց վրայ՝ կը աւեէ անըսկզբնաբար , մենք իր մէջ ընկլուղած ու ինք մեզմով յըդփացած զուարձացած : Նիւթացած ժպիաներն ենք իր երկնող ատեանին աննիւթ իմաստութեան :

Գիշերն՝ ադամաննդէ աչուիներ՝ կը հսկենք սերմ ճըշմարտութեանց նման մեծ լուսութեան , ու համեստօրէն կաշնանք զուարժուններու սիրտին խորերը . ցերեկը՝ Խըպ-

նոտ հարսներու պէս՝ կը գոցենք մեր արտեանունքն եւ կը գաղինք՝ իբրև թէ չիկանք, որպէս զի արթուններու աչքն աւելի՝ խորը նկատեն մեր անհորիզոն օթեանին վսեւ մութեան։

Թիւ չոնինք մենք. մէկէն մինչև անհամարելին մեր կալուածն է։ Մեր նշանակեալ անկիւնները մեծ ճարտարապետոթեան բեկուներն են. մեր պիրկ եւ հասու զիկզակները կը բռնեն հսկայ հաստատոթիւնը. մեր շընանոկներուն կենդրոնը կը բռնին զրոսուցիկ յոյսեր ու մեր իմաստուն թերոյթները՝ ճակատադիրներու նման՝ կը հրաւիրեն անմուռնչ երկրպագութեան։

Վսեմ անդորրին մէջ՝ արդարութեան համր եւ լուրջ ահմանականերն ենք՝ ամէնէն հեռունները կոթողած, ամէն փոքրի գիմակներն առած։ Զարերն՝ անպատիւ չեն կը բնար նոյիլ մեր ելեկորիկ զուարթութեան, ու պատիւ մըն ալ ան է իբրենց՝ որ կը տեսմէն դիտեն մեր բարի ահարկու մեծութիւնը, մեր անկաշառ գնացքը. բարիները՝ միայն մեզի՝ նայելով կը բնան կը տանալ անյագ. և անահ. իբրենց համար մենք միշտ պապըլոն զուարթուն լոյս ծաղիկներն ենք դիշեր բուրաստանին։

Մեծ պաշտումը մեզմով է որ կառնէ իր բուն մնունդը. Սատուծոյ եւ մարդուն մէջ ամէնէն մեծ հաստուածներն ենք. ամէնէն անքակ լուսատարը գիրերը, որոնք կը բաղկացունեն մարդկային փիլիսոփայութեան Անհասը. Մեր անլուծելի արուածքը՝ մեծ կրօնքի մը արձոյլն է։

Աբրահամ ու նմանները՝ միայն կը բցան հասկընալ մեր հոդի՝ նշանակութիւնը, եւ սուլբերը՝ միայն կը բցան թէ կարդալ մեզ ճիշդ ու պարզ։

Իբր ամէն լեզուով՝ մարդիկ աս' դ կանուանեն մեզ. այլ մեր բուն անոնք Գործ մէծ եւ փառն է, որով կը զգգեսաւարորի երկինքն ու կը կարդացուի Աստուծոյ ստուերը։

Ըստ երեւոյթին անմահ փոքրեր՝ ըստ իրին ամէնէն յաւիտենական յաղթ զանդուածներն ենք՝ ամէնաստածար անհունին միջին սանդաղմասներուն վրայ թառած. լուսացեալ ջանջահեալ եկեղեցիներ՝ խնկելու համար արարչութիւնը։

Կոյուն կը թափինք գիտուն նայուածքներու, ու մեր շուրջը կը գառնան կարդ մը գնայուններ՝ նոյն արե՛ւն իսկ<sup>(1)</sup>. այլ խոր ու խոհ նայուածքներ՝ կոյս' մը թէ գնայուն՝ անկշռելի գարպատին մէջ որպէս թէ միշտ ետեղակալ կոյուններ կը համարին մեզի հետ՝ ինչ որ կայ միջոցին մէջ մարմին եւ հոգի։

Եւ իրա՛ւ ալ, շարժուն կամ անշարժ, մենք բո՛ւն եւ անյեղի՝ կեանքերն ենք. ու չե՞նք մեռնիր։ Մեր առաջին ու վերջին խօսքն է՝ ամիսս ստեղծագործութեան մը կաթաւմներուն մէջ կեա՛նի ու միշտ կեանի. անկէ անդին՝ մենք լուս վաւեմներն<sup>(2)</sup> ենք. — ծանո՛թ անծանօթներ։

(1) Պիթագոր. Ըստ Dr. Roger Longի (Astronomy in five books vol. II Page 693, print. Cambridge M. DCC LYIV), արև տիեզերի կեղրն համարելու գիտնական գաճառը անոր ամէնափայլ զեղեցկութիւնն ու երեկի փամութենէն զատ. Որով ինք ու հետեղով՝ երկիրի արե՛ւն բուրը զառնազն ապացուանելու համար չունեցան իբրենք ալ զիտնական (հաշուական կամ երկրաշափական, փաստ մը ...).

(2) Պիթագոր կարծիքն ունեցաւ թէ տիեզերի լուսաւոր և անլոյս մեծ մարմնները, մեծ շատ մեծ ու անեղ ձայնով մը կը դասնան ու կը շարժին դաշնակաւոր, ու մենք այդ ձայնէն միանգում իլլանալուն պատճառով է որ չե՞նք լուր զայն... (Կիերոն Անդրէ Ալֆոֆան առ. Louis Fignierի, 'Ի վար Պիթագորի Հատ. Բ. էջ 140—141). Այլ տիեզերը ու իբ մեծ մարմինք թէ ճայնէին կամ խօսէին՝ իբենցին զորս մեծ տիեզերը մը անհուն մը հարկ էր զրյ բլան՝ տանելու համար այդ ճայնց Անհուն անհունէ մը զատ որի՞ պիտի խօսէր։ Տիեզերի ամէնէն մեծ ճայնն ու խօսքը լուսւիւնն է,

Ժ.

## ԵՐԿԵԱԿ Ի ՄԻԱԿՆ

### ՀՈԳԵԿԱՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՆԻՒԹԱԿԱՆՈՒԹԻՒՆ

«Իմաստուններուն համար՝ ուղիղ է ամէն բան, եւ զիտութիւն ունեցողներուն՝ յարմացուած է; ամէն ինչ» Ա. Շ. Ա. Պ. Ը. 9

Եթէ բաւական մօտէն չգիտնայինք թէ հոյլ մը փիլիսոփայական սկիզբներ ալ ընդելուղուելով վիպական թեթև առաջնորդու հետ՝ որչափ իրական ներդորժութիւններ ու նեցած են մեր ժողովուրդին, մանաւանդ կիրթ ըսուած եւ բանասէր մատին, բարքին ու արարքին վրայ. եթէ չգիտնայինք՝ թէ ամէն տեսակ նորաձեռութեանց հետ՝ այս երկու մեծ թուիքն ալ (Հոգեկանուրիւնն եւ նիւրականուրիւնը, Spiritualisme et matérialisme) հարկ եղած սպառաստութիւններէն շատ առաջ մանելով մեր մէջ, ծնուցած են բազադրածոյ եւ բազմագէմ գաղափարներու տարտամ վիճակ մը, ու եթէ, ասոնք գիտնալով հանդերձ, առնենայինք փիլիսոփայական այն անհոգ անդժութիւնը, որ՝ համբաւի ոսկեզօծ գաղափարներու ծաւալումին եւ շահու անդամ համար՝ կը թոյլատրէ ամէն բան, նոյն խոկ լարուած պարզ բարքերու անժամ վերիվլայրութիւնը, չպիտի ձեռնարկէինք հրապարակագրել անոնց վրայ:

Նիւրականուրիւնն և Հոգեկանուրիւնն սկիզբները, որ դեռ տագնապ կը պատճառեն Եւրոպայի գիտուններուն անդամ, կարծուածէն աւելի հին են, հին թերեւս ա'յն քան որքան մարդկութեան խորհող ողին։ Ամէն ժամանակ այդ երկեակ մեծ սկիզբները՝ մանաւանդ աղանդներու և փիլիսոփայութեանց բունած տեղուանքն՝ ունեցած են կաշու գուրս ներդորժութիւն տիրող կարծիքներու վրայ։

Այն օրէն որ դաս մը մարդիկ՝ անդրադառնալով իրենց անցեալին իրենց շուրջը պարող փիլիսոփայական ու կրօնական կարծեաց և իրենց անձնական բովանդակին վրայ՝ ս'սած են հարցունել իրենք իրենց թէ ի՞նչ են իրենք, ի՞նչ այդ հանդէմները կարծիքի և ի՞նչ իրենց շուրջի անպարագըելիք բանն՝ որ Տիեզերք կանուանեն, այն օրէն որ խելամտելով գաւանել ուղած են, և սկսած են խոկալ իրենց անձին ու ճակատագիրին լծորդ համաշխարհական մեծ կարգին վրայ՝ ինկած են այս երկու գրութեանց միուն յարելու փորձութեան մէջ՝ ըստ անձնիւր յօւարութեան, շըավայրի, կը թութեան և նախասիրութեան։

Կը ընայ ենթադրութիւն՝ որ թիւով շատ քիչ եղած ըլլալու են անոնք, որ՝ ընտրելով ծայրերու միջինին մօտ շատիղ մը՝ չեն յարած երկու սկիզբներէն ալ ո՛չ միուն հանճարի և ողջմասութեան սեպհական անկի՛ր արձակութեամբ՝ կարող եղած են, դէմ հոգեւեսելով, չէզոք հայեակէ մը անմիջապէս թափանցել՝ տուեալ ժամուն՝ իմաստներու և իրերու խակութեան, և ըստ այնմ կարմել իրենց համար միջին սկիզբ մը անվիճելի, ըմբռնումի և պաշտումի աղամանդեայ ձեւ մը, որ շատ անդամ անտեսուած ու երբեմն խափանուած ալ կըլլայ։ Երեւո՞յժ խորհելի։

Թէ այդ երկու սկիզբներն ո՞ւր և ե՞րբ ծագում առած են՝ գժուար և անհնար ալ է ճշգել, մանաւանդ ե՛րբը՝ Մարդկային միտքը, իրերու մասնաբար անմեկնելի գնացքն ինչպէս ամէն հաստածի՝ նոյնպէս աղո՞նց ալ ծագում տուած են՝ ա՛ռ, օրինակ իմն, Հնդկաստանէն, Զինէն, գնա՛ Ասորեստան, Պարսկաստան, մինչեւ Եղիպատոս, Պաղեստին եւ հին Յունաստան, և անկէ Խոալիս ու Եւրոպա։ այո՛, մարդկային գիտնախոյզ միտքը՝ թերեւս այն վայրկեանէն, կրկնենք անդամ մըն ալ բացատրապէս, երբ սկսած է անդրադառնալ իմաստուններու և կրօնապետներու իմա-

շական յղացումներուն վրայ այն բնամսին աղաստոթեամբ, որ արդասաւոր իրաւոնքն է անձնիւր իրագէտ մահացուի՝ իրեւ մահատեաց մահկանացու գանելու համար անմահութեան առեղծուածը կամ, եթէ չդտաւ, իրի բանաւոր ապրելու համար բանաւորապէս:

Նայելով մարդու անձնիշխանական սղիին, իր խորհրդաւոր եւ խորհրդաւոր բնագգներուն, իր տեսիլներուն, իր ծանօթ պատմութեան, իր անընուն դիտակցութեան թէ «Գո՛մ եւ գո՛յ ներս եւ շորջս անշօշափելի բան մը», հոգեկանութիւնն՝ հնութեան կողմէ՝ առաջինն եղած ըլլալու է ու եղանակով մը պատճառ նիւթեականութեան, քանի որ — գնե՛նք զայս իր և սկիզբ — մարդ արարածն՝ ամէն ուրեք և ամէն վիճակի ու հասակի մէջ կենդանի ամրող մըն է բարիացած հոգիէ ու մարմինէ, ու ամէն բան իր վրայ ու իրմէ գուրս եւ վեր՝ արդիւնք է սկզբնաբար մարմինի միջոցով հոգիին կամ նիւթին միջոցով աննիւթականին: Ինք նիւթականութիւնն անդամ՝ այս սկզբանքով, իրի դրութիւն փիլիտայականն, իր թանձրուցեալ երկոյթովը բովանդակապէս, ունի իր դոյցութեանն իսկ մէջ շօշափում մը — կենդանի փաստ մը — հոգեկանութեան, բայ որում արդիւնք մարդկային մասածութեան՝ հոգիին, եւ կը տարբերի անկէ այնշափ՝ որչափ հարի համարած է իրեն տարբերիլ տեսակ մը փիլիտայական տրոհումով կամ վարդապետական հեծուկով՝ առանց հաշուելու ալ կրօնական նկատումները կուտակցական ու մերժ շահու անդամ ազգեցութիւնը:

Փիլիտայայէն զատ՝ ո՞վ կը տարակուսի թէ տիեզերական տունին կենդանական դասակարգին պատկի եղող մարդ արարածն՝ հոգի մըն է՝ ի մարմինի, կամ, դարձաբար, մարմին մը յորում հոգի. հոգի ու մարմին՝ երկուքն ալ սուրբ եւ անբաժան դոյցակներ, երկուքն ալ անհաղորդական բառեր ու բաներ, որոնց միամնական սարուածքին արդիւնք

է կեանք ըստածը՝ նիւթական եւ աննիւթական վոեմ դույութեան մէջ ինքն իսկ նիւթաւոր եւ բանաւոր դոյցութիւնը:

Այն խմաստասիրութիւնը, որ ինչ և է ակնածական չեղումով սխալ կը լուսնէ այդ դոյցութիւնը, և այդ եղանակով իսկ կը վատնգէ զայս, ըլլայ հոգեկանութիւն ըլլայ նիւթականութիւն՝ անարժան է ինասուրիսն անունին. միտքի վատնգաւոր խաղ մը, նկատեալ արտեստ մը, իմացական արքեցութեան արդիւնք մը, առ նուազն՝ մոլորեցուցիւ իմաստակութիւն մըն է ան, որչափ բարձրէն ալ դայ (1):

Պա՛րզ ու համարձակ կը լայս՝ իրի ներքսհայեցական յոյցանդիմանութիւն մը. թո՛ղ անձնիւր անհատմանելով իր ներսը՝ խոկայ ու գանէ իր դիտակցական համուզումն ալ (2). վասնզի «ոչ ոք մարդուն վրայալ՝ իր, մարդո՛ւն, հոգիին գիտցածին չափ բան գիտէ (3)»:

Արևմտեաններուն նիւթականութիւնը, որ՝ հոգեկանութեան մէջ իրենց ձեռք ձգած ամէնաբարձր զարդացումին համեմատութեամբ՝ տեղ տեղ յանդած է ծայրայեղու վտանգաւոր արտուղութեանց, եւ նիւթակէս ալ բարդաւածած

(1) Մեր լրազրա—զրականութեան մէջ՝ 1865 էն մինչև ցայսօր, հմայտական անունով երփին երփն փորձեր եղած են՝ մեծ մասով նմանութիւն եւ պիտակութիւն, մանաւանդ մեր թուրբահայոց մէջ հրատարակուածները, որ գործնական սիրտի ժողովաւրդի մը զաւակներուն միտքը՝ վերացական հայեցողութեանց մէջ հօնեցին ու հօնեցին. եւ զրկեցին զայն սիրտի մարդի իմաստութիւններէն ու զորմական փիլիտայալիւններէն, որ կը յորդորեն մարդիկն ընկերական ու ընտանեկան անդորր կենցաղի, միտքի ու մորմինի առ ձեռն դիւրութեանց. իմաստասիրութիւնն երբէ՛ք այ զոյներով ի վաճառ հանուած չէր և երբէ՛ք:

(2) Բարեբաղդաբտը՝ հայ լեզուին մէջ «մարմին» բառը չէ՝ այնքան լայն՝ որբան. է միւս արևմտեան լեզուներուն մէջ, մեր լեզուին մէջ այդ բառը՝ կը պատշաճի յաւշտ հոգի ունեցող դոյցութեանց. Որով մարմինը նիւթին հետ անզոնազանաբար շփոթելու վտանգը բնապէս հեռու է հայ միտքերէ, շփոթ մը՝ որ քիչ չէ՝ նպաստած հոգեկանութեան ու նիւթականութեան մէջ բացուած անազին անդունիին Աքեմեաններուն մէջ:

(3) Ս. Պօղոս առ կորնթացիս. թ. 4:

ու քաղաքակիրթ ըսուած ազգերուն մէջ՝ աւելի զօրացած եւ կարդ մը դիտուններէ փիլիտիայութեան Օմեղան համարուած է, իր բնապաշտ, սկեպափիկ, ուրացիկ եւ ուրիշ բաժանումներով՝ տեսակ մը աճումն է հիներուն որդիք-մարդկան ըսուածներուն վարդապետութեան եպիկուրեան ու մասնաբար ստոյիկեան փիլիտիայութեանց<sup>(1)</sup>: Այդ հարուստ նիւթականութիւնն՝ անոնց զէնքով կը կռուի կղերին զեղծումներուն, ժողովուրդին պարզմիտ նանրապաշտութեանց հետ, եւ անոնց հետեւարանութիւններով կը պանծացունէ անսուրբ (profane) գիտութեան, հաշուող եւ կշռող եւ անիէտալ բարյականի, մեքենապաշտ քաղաքակիրթութեան բարիքը՝ իր լուելեայն դիտումը կը թուի՝ մանաւանդ ուամիկ շահասիրութեանց մէջ՝ անհային ինքնութեան (եսին) ապա կարեւորութիւն անտանելի, իր նախն ու իր գոյութեան պատճառն ոչ միայն չափրելու՝ այլ նուև անոր հետ պայքարելու եւ զայն ատելու աստիճան . այնպէս որ այդ ոկղոնական պայքարին ագուցուելով մը հետեւին ամէն այն պայքարուները, որոնք նուիրագործած է եւաբար վայելելու փիլիտիայութիւնը կարդ մը փափուկ մակդիրներով՝ կենանի պայքար, հացի կորի, թնական յեղուածի և այն և այն. ու այդ լուելեայն դիտումն կցորդ են հետեւորդաբոր՝ անշափ աղաւութիւն նիւթական եւ անիրաւ վայելումներու, անբնական համարձակութիւն կիրքերու եւ գրգռութիւն բաղմագէմ, պաշտում իրին քան գաղափարին եւ ժխտում արամարանաւկան գերբնականին անդամ:

Իսկ հոգեկանութիւնը, որ նիւթականութեան հակազ-

(1) Այս յարանուանութեան պատկանող փիլիտիաներուն մէջ կայի՞ն նաև բարկան թիւով նիւթականներ, մխտող զերբնականին նոյն իսկ հոգիին Այլ բո՛ւն ստոյիկ վարդապետութիւնն եղած էր միշտ հոգեկան կամ բարյական. իր անհայտս սկիզբն էր թէ «մարդն էր արարած բանաւոր ընկերական ու այլասէր կամ մարդասէր»: Տե՛ս ի թումաս Հըբալի, Evolution and Ethics. Romanes lectures. Տպագր. 1894:

գելու նախանձաւորաւթեամբ, հասած է շատ տեղ անիմանալի խորհրդականութեան մը, ու իր նախնական պարզ պայշտառութիւնը խրթնացած է՝ հոգեոր պետերու եռանդովն և միսդիկ մատենագիրներու ընկլուզումով՝ մութ ձեւաբանութիւններով եւ անհատնում մեկնութիւններով եւ խորհրդանիշերով, աճումն է՝ իր սկզբնական հանդամանքովն՝ ըստ տեղւոյն, հնդիկ, եգիպտ, երրայիկ ու հելլէն հին հոգեաեւսութեանց, մանաւանդ պղատոնեան ու աղեքսանդրեան բնագանցութեանց եւ ստոյիկ ու քրիստոնէական փիլիտիայութեանց:

\* \* \*

Հին ու նոր հոգեկանները, որ հանրապէս բաղմաթիւն զած են նիւթականներէն ու աւելի հաշտ տիրող կրօնքներու եւ բարոյական սկիզբներու հետ, տուած են և կուտան մարդկային ազգին ամէնէն իմաստուն միանգամայն այլասէր անդամները, ցարլայը սախալուած չեն պայքարիլ իրենց սոսիս նիւթականներուն հետա: Այսպէս եղած են հին փիլիտիաներուն մեծ մասն երրայիցեններուն և արարներուն իմաստուններն ու մարդարէնները (որչափ հնար էր որ փիլիտիայութիւնը մուտ գտնէր՝ պարզ աստուածակրօնութեան փարած ցեղերու մէջ), Պղատոննեանք, Ստոյիկեանք, մասամբ ձեմականք, Հընդկաստանի Զինի ու Պարսաստանի կրօնագիրներն աղանդապետներն ու սեմական ժողովուրդներուն նէպիներն և գիտոնները:

Հին օրէնսդիրները, նահապետները, քահանաները, դիւցազները, քաղաքավարները, գիտուններն ու բժիշկներն անգամ կը վերաբերին հոգեկաններու գասակարգին: Սկսելով Ալբահամէն, Մոլսէսէն, Ահարոնէն ու Սամուէլէն՝ Մանու, Կոնիտուկիոս, Սաքիս Մունի(1), Եգիպտոսի քուրմելն ու գէ-

(1) Պուտտայականութեան ու ծայրացեալ հոգեկանութեան վրայ խոր ու զեղեցիկ զաղափար մը առնելու համար՝ պէտք է կարգալ մանաւանդ Մաք Միւլէրի Կրծութագործութեան հալուներն ու ի. թէնի Պուտտայականութեան ընձեռուածը Nouveaux essais de critique VIIme. edit, էջը 258—314:

տերը, Գաւիթ եւ միւս մարդարէները, Յեսու, Սոլոմոն, յուշնական գաղթականութեանց պետերը, նոյն խիլ իպոկրաս ու բնախոյզ Դիոդինէն անգամ հոգեկաններ եղած են: Թաղէս, Պղատոն, Պիւժադոր, Սոլլաս, Փոկիոն, Սենեկա, Յուստինիանոս, Մարկոս Աւրելիոս հոգեկան էին՝ ոմանք անսահման հոգեպաշտութեամբ:

Թանձր նիւթականութիւնը՝ Ժամանակով անշուշտ յետական հինաւուրց պարզ հոգեկանութիւնէն, ՚ի սկզբան Միջագետքի Ասորեսասանեայց Բարելոնի եւ Նինուէի Բաղդեայց ու ապա Եղիպտոսի Ժամանակաշտ Փարաւոննէրու արքունիքը՝ կախարդառար հոգեկանութեան մը դիմակին ներքեւ տաեն մը ճարակելն եաք<sup>(1)</sup>, ունեցաւ շշափելի աճում ամուր եւ երկարանե՛ կայան մը թերևս բուն Հըռոմի<sup>(2)</sup> մէջ, որ ա՛յնքան կարեղութիւն տուաւ նիւթական ոյժին եւ կասարեց անով ա՛յնքան խիստ գործեր. և ինքնականերուն օրով ստացաւ հոն ահազին կարուած մը, մինչեւ որ եկաւ քրիստոնէութիւնն եւ Ժամանակամիջոցի մը համար վերջ տուաւ աստինական գրեթէ ամէն փիլիսոփա յութեանց:

Այս գլուցաղնական Ժամանակամիջոցին է որ մարդիկ՝ իրը հոգիներ ու հրեշտակիներ ՚ի մարմնի ապրեցան ու մեռան տեսակ մը խորհրդառոյզ հոգեւորութեամբ, վերածելով երանական վիճակի մը՝ երկրաւոր արքայութեանց աշղանդներու եւ վիխտովայութեանց խոնեալ ամրոխումը:

Առաջին եւ միջին փիլիսոփաները, որ միանգամայն աստուածաբաններ էին, ու բանաստեղծնեցը, որ միանդամայն փիլիսոփաններ էին, անշափօրէն հոգեկան եղան. այս-

(1) Է. Բընան, ընդհանուր պատմութիւն սեմական լեզուներու (զիրք Ա. Գլ. Բ. էջը. 59—62. Ֆրանսերէն Ե. տպագրութիւն).

(2) Հուսո՞յ ըստ հին ստուգարանութեան կը նշանակէ ոյժ:

պէս՝ Տերտուղիանոսէն ու Հերոնիմոսէն սկսելով մինչեւ Օդոսախնոս, մեծն Ալպերտ, Տանդէ, Թումաս Ագուինացի, Հուգըր, Նեւտոն, Բասգալ, Տէքարդ, Լավադէր, իրենց գիտնական սահմանին մէջ հոգեկաններ եղան: Մեծ բանաստեղծներն՝ սկսելով Հոմերոսէն մինչև Հիւկոյ՝ հոգեկան եղած են, թողլով անոնք որ ամէն բան ըլլալ փորձելնուն համար բա՛ն մըն ալ չեն եղած:

Տասնեւութերորդ դարին՝ ֆրանսայի մէջ էր մանաւանդոր հոգեկան ու նիւթական նոր իմաստասէրներ, օրինակ առնելով Անդղիայէն, բերին իրարու հանդէպ աւելի որոշ դիրք, ու՝ հետեւելով հանդերձ Մանչէն անգին տեղի ունեցող իմաստասիրական շարժումներուն՝ ծայրայեղութեան մասին գլեցին իրենց բալոր յառաջընթացները. պատմութիւնը, մանաւանդ Թիէրի՛ պատմութիւնը, կը ցուցնէ այս շափազանցութեանց արդիւնքը: Հոն Քարրոն, Խուսոյ, Մանդէսքիէօ, Վոլդէր ալ հոգեկաններ էին՝ բառին քիչ մը ընդարձակ սահմանովը, մինչ Տիւբիւի, Տիւրոյ, Տալանակէր, Տոլպաք<sup>(1)</sup> նիւթական էին բառին նոյնպէս ոչ անձուկ իմաստովը: Երկիրի մը մէջ, որ իր պատմական մշտայոյզ բնութեամբն ամէնէն անհաշտն էր դեռ խարսխեալ փիլիսոփայութեան մը, այդ կրկնակ հին դպրոցներն ունեցան ամէնէն անհաշտ ու աննուէր ազգեցութիւնն՝ Անդրալեռնականութեամ հին կաղապարին մէջ շատոնց խափուցուած ժողովուրդի մը ուղեղին վրայ: Անդղիայի ու Ամերիկայի մէջ, որ հոգին ու նիւթը, շոգին եւ իրը զուսպ ներդաշնակութեամբ իրարու Ծորդող Երկիրներն եղած են, և ուր ամէն

(1) Այս անձնաւորութեանց համար' է որ ըստուած է՝ թէ իրենց գիշերային սրբահներուն մէջ կընէին այնպիսի՝ խօսքեր՝ որ Երկինք փլչելու էր եթէ Երկինք միայն այդպիսեաց համար փլչելու հաստատուած և այդպիսեաց համար' միայն փլչելու շափանգութեած եղած ըլլային ինք Անդղիացի մեծանուն պատմագիր փիլիսոփան՝ Տէլվիտ Հիումը այդ սալոններուն մէջ էր որ հանդիպեցաւ աշխարհի և ոչ մէկ կողմ գոյութիւն չունեցող կարծածը խոստովածալ անաստուածներու: (Պըթ. պատմ. Անգլ. քաղաքացրութեան. Հատ. II ).

բան՝ ինչպէս կրօնք եւ փիլիսոփայութիւն՝ պատկառանքով կը քննեն ու կը պաշտեն հիմնապէս, երկու դպրոցներն ալ ունեցած են իրենց յաղթ ներկայացուցիչները. բայց իրենց մեծ մարդեկը, պատմիչները, փիլիսոփաներն ու քաղաքագէտներն հոգեկան եղած են: Հոգեկան էին անոնց Շէք.քութիրը, Միլանը, Ֆրանքինը Վաշինկթընը, Հոպսը, Ռովերդարնն եւ Ադամ Սմիթն ու հոգեորեալ Ուէզին: Տամնեին ներորդ գտրու իմացական Անդղիայի մէջ՝ Մադոլէյ՝ իր բովանդակ դրական միտքով՝ միջին հոգեկան մըն էր, Արէնարը (Հերպէրդ) դրական հոգեկան մըն է, Հըքով՝ մանաւանդ իր վերջին տարիներուն՝ հաւած ու յարած էր սոսոյիկ հոգեկանութեան մը, Թ. Քարլայլ՝ մարդարէի մը չափ հոգեկան էր, ինչպէս և գիտունքն լորտէլճին և Մաքս Միլէրը Դարձեալ նոյն Անդղիան եւ Ամերիկան՝ իրենց հոգեկան ներուն գէթ քառորդին չափ նիւթականներ ծնուցած են իրենց գործնական ծոցէն, որոնց անունը թուել երկար կրլայ:

Անդղիայի նման է՝ այս կողմէն՝ նաև Գերմանիա. բայց հոս միտքերն՝ իր հին ու գլխաւոր շառաւիղներունն հնդեւրոպական մեծ գաղթականին՝ աւելի՝ խոր, աւելի՝ լայն գիտուն եւ տեսլիմաստ եղած են. հոս հոգին ալ նիւթն ալ Լայպնիցներու, Քանդերու, Կէօթէներու (1) կորովի իմացականութեամբը վերլուծուած, կշռագատուած, երդուած ու գիտնաբար չափուած են՝ շշափելով՝ յաւէտ տեսլական եւ կրօնական լայն խորութեան մը եղբերը: Պիլարը՝ Գերմանիայի և 19րդ դարու Եւրոպայի եթէ ոչ մեծ՝ գէթ խոշոր մարդը՝ Երիտասարդութեանն ատեն բացիռնալիցի ու անհաւատութեան մէջ տարութերելէ ետք՝ (2)

(1) Կէօթէ՝ նախ անգանագան եւ ազատախոն՝ հետզհետէ կատարեալ հաւատցեալ մը դարձաւ, և իր ծերութիւնը կնքեց տեսակ մը փիլիսոփայական բարեպաշտութեամբ:

(2) Տե՛ս մանաւանդ իր պատմական քարքն ընդարձակ Charles Lowe M. A. հասոր Բ. էջ 548—552. London.

հոգեկան եղած է իր ամէնէն արդասաւոր տարիներուն. ձեռքէ չէ՝ ձգած Ա. Գիրքը, հոգիի եւ շունչի այն պարզ պահարանը:

1899 Յունիսի New century Reviewի մէջ Andrae Roman գրած է «Պիլմարք իշխանի վրայ ծերի մը վերյուշըն» անունով յիշատակներ, որոց մէջ նշանակելի են հետեւալները՝ քաղուած նոյն տարւոան յունիս ամիսի Review of Reviews էն, էջ 560: Ռուման այսպէս կըսէ. — «Ես իսկ գիտեմ որ մինչև 1871՝ Պիլմարք իր շրջանակին բարեպաշտական գիրքերը կը կարդար ամէն օր. զօրաւոր սնունդներ կանուանէր Ս. Գիրքի բնագիրն ու խրատական ընթերցուածքը, իսկ անոնց ներքնադրում տաղերը՝ մարտողութիւնն համեմող բանեց, եւ կատարեալ յարդութեամբ կը մեծարէր Գործին ամբողջութիւնը: 1866 ի պատերազմին՝ ինք կայսրը Պիլմարք եւ պատերազմական նախարարը ֆոն Ռուն՝ երեքն ալ ամէն օր կը կարդային աւուր պատշաճի Գիրքը, եւ յնծագին կըզդայակցէին իրարու՝ բացագանցելով. «Ի՞նչ գեղեցիկ յինչ զօրացուցիչ յինչ ուրախառիթ է այսօրուան Պիլքը»: Գրակարդացներուն այդ եռաձայն եռանդն ո՛րպիսի ոյժ ունենալու էր: 1870 ին ալ՝ երբ ՚ի Վարձին Պիլմարք էնտէրանտանու Պելժի մէջ ֆրանսերէն կարդաց կուամնն դուքսին ճառն երկրնցունելով թերթն իր տիկնոջ ըսաւ. — «Ծնդհուպ պիտի սորջանայ կուամնն. այս ճառէն ետք՝ ա՛լ չպիտի կըրնայ կըել իր թղթապանակն (Արտաքին գործոց նախարարութիւնը)»: Սակայն քիչ ետքն՝ երբ ծխելով կը ճեմէր պարտէզին մէջ՝ յայսնուեցաւ իրեն որ դուքսը, առանց կամքին ու հաւանութեան նախունի, չէր կրնար ճառել այսպէս. իսկ պատերազմն՝ որոշուած էր արդէն: իսկո՞յն տուն դարձաւ լուր զրկելու կայսրին՝ որ անմիջապէս շարժուն վիճակի մէջ դնէ բանակը: Ճամբան աշքին գիպաւ ժողովարանի աստուածանչական բնաբանն, որ կարծեմ սա էր.

«Երէ հնար ինչ իցէ ձեզ՝ ընդ ամենայն մարդկան զիսաղադուրինն կաջի՛.» (Պօղոս առ Հռոմ. ԺԲ. 18): Եւ ասոր համար է որ փոխելով հեռագիրը՝ լուր զրկեց կայսրին դալ Պերլին, աւը ինք Պիզմարք ալ հասաւ անմիջապէս՝ հոն խորհրդակցելու համար գահաժառանգին ֆոն Ռոտնի եւ Մոլդաքէի հետ։

Դարձեալ ինք Պիզմարք էր որ կըսէր. — «Ե՛ս միայն Աւետարանի մէջ յայսնուածը կը դաւանիմ Աստուծոյ կամքը, եւ կարծեմ ամէնէն ճիշդն յայտնած կըլլամ երբ ըսեմթէ քրիստոնեայ պետութիւնն ա՞ն է՝ որ պարտ կը համարի իրեն իրագործել քրիստոնէական ուսումն Պէտք չէ՝ որ չնշենք ազգային քրիստոնէութիւնը՝ փաստաբանելով թէ քրիստոնէութիւնն հարկաւոր բան մը չէ ազգին օրէնսդիրներուն՝<sup>(1)</sup>։

Ասդին ֆրանսայի մէջ՝ 19րդ. դարին Ռուսյէ Քոլար, Փոնդ, Լիդրէ, Կիզոյ, Թիէր, Լամարդին, Պարթէլըմի Սէն-դե-Իլէր ու իրենց խումբն եղած են ոմանք գրական ոմանք գաղափարապաշտ հոգեկաններ Ի. Թէն'նիւթականութեան հըպելը վն խոկ՝ հոգի՝ է, նոյնպէս է նաև է. Շուրէ քերթող փիխովան՝ որ այնքան հոգեսիրութեամբ դրած է խորհըրդանուիրութեանց (initiations) պատմութիւնը, եւ Ռընան՝ տարակոյսի հմտութեան ու բանաքննութեան այն հսկան՝ հոգեկան է աստուածաբանի մը չափ, մի շուրջ բարոյական մի շտոգեսէր ու ներշնչուն եւ էապէս յարգող հոգիի այն աւանդներուն եւ զդացումներուն նուիրականութեան, որ մարդկութեան պատիւն ու կեանքի համն են։

\* \* \*

Խոկ մեր մէջ ըսենք անցողաբար, նիւթականութիւնը

(1) Գրեթէ նոյն միտքով կը յայտնուի նաև ի. Թէն Régine moderne՝ մէկ րաբունական էջին մէջ՝ (1894): — «Բրիստոնէութիւնն է այն վաեմ զոյզ թեւն՝ որ ամենակարևոր է ամբառնալու համար մարդն ինք իրմէն վեր, վեր իր գետնաբարշ կենցաղին եւ անձուկ հորիզոններէն...»։

գրեթէ բնաւ մուտ գտած չէ հին ատենները։ Մեր փիլիսոփաները, որ իբր ընդ բնաւ եկեղեցական էին, հետեած են միշտ պարզ եւ լուսաւոր հոգեկանութեան մը՝ սկսելով Ս. Լուսաւորիչէն, Սահակ, Մեսրոպ, Խորենացի, Դաւիթ, Եղիկ, Մանդակունի, Օձնեցի, Եիրակացի, Ենորհալի, Մագիստրոս Գ. Տամեւացի, Նարեկացի, Յակոբ Եւդոկիացի<sup>(1)</sup>, անցեալ ու ներկայ դարերուն Միսիթարեան մեծ մատենադիրները, Կոստանդինուպոլսեցի Կեսարեան Սարդիս արքեպիսկոպոս փիլիսոփան<sup>(2)</sup>, Խարբերդցի Արքահամեան Ղուկաս մեծ վարդապետը, Յովհ. Կոլոտ եւ Նալեան Յակոբ պատրիարքները, Յովհ. Տէրոյենց ու Նմանիք, Հայ վերջին կաթողիկոսներէն իմաստասէրներն ու Կ. Պոլիսի բանիբուն պատրիարքներն՝ հոգեկան եղած են։

Վերջին քսան երեսուն տարուան մէջ՝ ռուսահայ եւ թուրքահայ գրիչներէն շատերը, իմաստասիրութեամբ ալ զբաղերու ազգին ներած վիճակէն անդին անցնելով, յարածեն նիւթականութեան սեթեւթեալ ու վիպային դոյներուն՝ բերելով իրենց նորարծարծ եւռանդին ուժգնութեամբ աեսակ մը գաղափարական քանդում՝ հոգիով ապրած և հոգիով տեւած ժողովուրդի մը մէջ։ Հեռի՝ մենէ գատապարտել այն լուրջ եւ սակաւաթիւ գրիչները, որ՝ իբրև ճշմարիտ

(1) Այս հմտու պատմագիտը, որ հաւատաբար 17րդ դարու մէջերը կապրէր եւ որուն բեղնաւոր մէկ ձեռագիրն (այժմ Վիեննաի Միխարեանց գրատունը) աչք մը անցուցած ենք, շատ չէ յիշուած մատենացրումնեան մէջ, այլ զիացողները կը վկայեն թէ իմաստասիրակուն ու աստուածաբանական ներսուն գրող մ.ն էր։

(2) Այս անձնաւորութիւնն աշխատակից երբեմն Յակոբ Նալեանի, որ և մեծ աշխատասիրութիւն ունի Գէրէ օբխուց- եւ նման-թեացի մէջ՝ տպագրեալ 1750 ին և Մ. Խորենացիի թ. տպագրութեան մէջ, ու իր ժամանակին փիլիսոփայական կրթութիւն մը առնողներուն առաջիններէն կերպի, նախակրթուած էր Ս. Էջմիածնի մէջ, ապա Պոլիս աշխատասիրած է Յովհ. Կոլոտի աշխատաբաններուն հետո բայց ապա ուրեմն ընդունելով Հըտումէականութիւնն իսուպիայի մէջ կը յորջորջուէր Սարգս Պ. Կոռտանդնուպոլիսեան և Արքեպիսկոպոս մեծի Կեսարիոյ, իր Թէսորիութեամբ և աշխատասիրութեամբ հրատարկուած ան 16 ի չափ գործեր և իր վրաց ընդարձակ գրած է Հ. Գրիգորի Ծ. Վարդապետ Միսիթարեանը Վիեննացի։

լորհողներ՝ մուծին մեր մէջ բարեխառն իմաստավրութեան մը տարրերը, առանց նկատեալ խոսորումներու կիրքի եւ շահու։ Միւս եռանդուն գրողներուն փիլիսոփայական ձըդտումներն ալ կըրնային լլլալ ներելի ու անմըսա՞ եթէ դիտաւորութիւններն անկեղծ ու համոզումները բնամոյն եղած ըլլային, և՝ շրջավոյցին հետ անյարմարութեան վրայ՝ չունենային նաև կապիկ նմանութեան գրոշը, որ բնաբար կուտայ ամէն բանի ապավայր՝ վիժածի բաշխն ու տղեղ արգամիքը։

Նիւթականութեան ամէնէն գգուշալի ճիւղը, որ եւրոպացի մէջ ալ գասապարտուածի պէս է, անհոգի բնապաշտորհնի, վերջին տարիներու այդ անժամ հսուանքին հետ ներս խուժելով՝ քիչ աւեր գործած չէ մեր գրող-կարդացող երիտասարդութեան մէջ (իր բազմագունեան վէպերովը, տառապելովը, տեսիներովին եւ տեսարաններովը) օգուտ քաղելով բարոյական անորոշ վիճակէ մը և տուաշնորդներու անհոգութենէն ըսենք ի՞նչ ըսենք...։

\* \* \*

Ամիտիելով մեր այս հարեանցի Երկեակ—միակը փիլիսոփայական կարեւոր խնդիրի մը վրայ, կեզրակացուննաք թէ բատ ամէնահին աւանդութեան՝ միանգում իր երանական վիճակէն օձտող մարդկութեան իմացականին գէպ ի իր ամէնալոյս ազբիւրն իրը յաւաղիմական (atavique) ճիգեր՝ հոգեւ կանութիւնն եւ նիւթականութիւնը կը թուին՝ մանտանդիրենց գիտարաժանեալ գիրքին գոյներով՝ մարդու միտքին երկու հաւասարապէս վրէպ ձգումները։ Բայց զի միտմութիւն եւ անկեղծութիւն դիտումի՝ իրերու արդար գնացքու վը՝ կըրնան առաջնորդել սխալներու անգամ ճշմարիտին շատ մօտ հանգոյցի մը, ներեկի կըրնանք համարել անխորաբար երկու գրութիւններն ալ՝ զարգացած ու աննենց միտքերու համար, ցորչափ խնդիրն անդին չանցնիր տեսականի

ու փիլիսոփայականի անմըսաս սահմանէն, և ճիշդ կըմբըսն նուին եզրերն ու վախճանները, ըստ ողմիտ տրամախոհութեան չերիք է որ միտքերը պարապով պատրաստուած ըլլան անոնց ու տեռականին մէջ խելք սրողն և անմըսաը՝ գործնականին մէջ խելք աւրող եւ վնասակար չըլլայ բարոյականին ու կենցաղականին։

Մակածական ու ներածական մէթոսներու համընթաց այդ երկու մէծ գրութիւններն՝ առաջինը պատկեր ու գաղափար երկնից ու երկարդն երկիրի՝ կըրնան ծառայել պատրաստուած միտքերու համար իրը երկու լուսատարփ ամբարձումներ բանականութեան՝ մշտապէս ձգտելու եւ պարբերելու համար լուսեղէն անհաս այն կէտին բոլորտիքը, որ՝ ինչպէս ամէն բանի նոյնպէս հոգիին ու նիւթին իրը աղբեւր եւ բղիսող անմատոյց՝ փիլիսոփայական ամէն շաւիղներու ալ անհպելի միջակէտը գաղած է իր ամէնալոյս յայտնութիւնը։

Ցորչափ ամէն բան Անկէ կը բգիփ յանդելու համար նորէն Անոր՝ հոգեկանութիւնն եւ նիւթականութիւնն ալ մշտնջենաբար ձգուելու են Անո՛ր եւ միա՛յն Անոր։ Ամբարձումի այդ կըրնակ շաւիղներուն վրայ՝ շատերէն շատ քիչերը թէրեւս պիտի կըրնան համնիլ բո՛ւն յայտնութեան, և ան ալ՝ երբ հանգոյն սրբութեամբ անխախտ սկիզբ ու վախճան գընեն իրենց զԱյն, որ սկիզբն է ու վախճան ամէն սուրբ իւմաստութեան։

Հոգի՛ն ալ մարմի՛նն ալ՝ մայուր եւ զիտուն վիճակի մէջ կըրնան ժամանել լոյսի։

Յ. Գ. ՄՐՄԸՐԵԱՆԻ ՏՊԱԳՐԵԱԼ ԳՈՐԾԵՐԸ

սպոժ. Դլշ.

Ա.	Հուգոնի Փոսկոլեայ և իպ. Պինդեմոնտե գերեզմանք	> 5 —
Բ.	Կենցաղ կամ Դաստիարակութիւն Սբէնսրի	10 —
Գ.	Ալէլուխա, իննեակ իմաստասիական	> 5 —
Դ.	Հին օրեր ու այդ օրերու մեծատունք	> 5 —
Ե.	Ալէլուխա յերուսաղէմ նկարադրական ուղե- որութիւն	10 —
Զ.	Հին օրեր և Պուէտ Խաչատուր Միսաքեան	7 20
Է.	19րդ. Դար և Յովհ. պրուսացի Տէրոյենց	12 20
Ը.	Ստուերք Հին Դէմքերու, տասնեակ	5 —
Թ.	Թուրքահայ Հին վաճառականութիւնն և վաճառականք	12 20
Ժ.	Ալէլուխա, տասնեակ իմաստասիրական՝ յա- ելեալ և յարդարեալ (Բ. տպագրութիւն)	7 20
ԺԱ.	Պատմութիւն Թուրքահայոց 19րդ. դարու վարչական, վաճառական և փիլիսո- փայական՝ 600 էջ (ի բաժանորդագրութեան)	— —

Յ. Գ. ՄՐՄԸՐԵԱՆԻ ԶԵՌԱԳԻՐ ԳՈՐԾԵՐԸ

Էջ ՏԱՐԺ

Ա. ՊՈՒԱԼՈՅԻ Արուեստ քերթողական և վոդիերի հենրիկական Գլ. Ա. թարգմ. գրա- ռառ յանդաւոր:	80	1877
Բ. ՏԱՂԵՐԸ քերթուած և թարգման- ուած գրաբառ և աշխարհաբառ:	300	1874-1908
Գ. ԱՐԻՍՏՈՏԵԼԻ Յաղաղս աշխարհի թարգմ. գրաբառ:	45	1882
Դ. ԾԱՂԿԱՐՈՒԴԻ Նոր մանաւանդ հին մա- տենագիրներէ:	150	1884
Ե. ԹՈՄՄՈ ՔԱՐԱՅՈԼԻ Խոլամոթեան մարգարէին վրայ:	100	1892
Զ. ՄՈՆԴԼՄԲԻԼՕ Մեծութիւն և նուա- զում Հռոմայեցւաց գրաբառ:	300	1892
Է. ՊԻՆԴԱՐՈՍԻ Երեք Խողմեանք թարգ- մանութիւն գրաբառ յանդաւոր:	23	1892
Ը. ՎԵՊԵՐԻ Պատմ. հին աղդաց թարգմ. աշխարհաբառ Ա. Հատոր:	150	1892
Թ. ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ Խոկումներ ու խօսքեր:	300	1893-1908
Ժ. Է. ԱՒՆԱՆ Սեմական ժողովուրդք հանդէպ քաղաքակրթութեան պատմութեան թարգմանութիւն աշխարհաբառ:	25	1893
ՃԱ. ՊԼՈՒՑԱՐԲՈՍ, Բուսակերուկթեան վրայ գրաբառ և մահթարագիր եր կոջը. աշխարհաբառ թարգմանութիւն:	40	1894
ՃԲ. Ի. ԹԵՇ Պատմ. Անդղ. գրականու- թեան թարգմ. աշխարհաբառ:	500	1895-1896

<b>ԺԴ. ԲՈԼ. ԺԱՆԵԻ Պատմ. վիլիսովայու-</b>		
թեան թարգմ. աշխարհաբառ :	200	1896
ԺԴ. ԵՒԴԱՆԱԶԻԱ. կամ Հոգեվարի դար-		
մաններ. թարգմ. աշխարհ. անդղիականէն :	120	1896
ԺԵ. ՍԿԶԲՈՒՆՔ Քաղաքական իրաւունքի		
Ժ. Ժ. Ռուսոյի թարգմ. աշխարհաբառ :	350	1896
ԺԶ. ԷՅ. ՊՐԻԲԻ Թուղթ. ֆրանսական մեծ		
յեղախոփութեան վրայ թարգմ. աշխարհ. :	125	1896
ԺՀ. ՍԱ.ՍԱ.Մ կամ մատյին հիւանդու-		
թեանց վրայ աշխարհաբառ ձեռագիր :	250	1898
ԺԲ. ՎԵՅ ԱՄԻՍ յԱղեքսանդրիա :	150	1897
ԺԹ. ԱԼԵԼՈՒԻԱ. իննեակ իմաստ. ֆրանս.		
թարգմանութիւն :	60	1905
Ի. ՔԱՂՀԱՆ 1881Էն 1900 այլ և այլ		
առիթով գրուածք օրագիրներու մէջ և ձե-		
ռագիր հտա. Ա.:	350	1900
ԻԱ. ՔԱՂՀԱՆ նոյն հատ Բ.:	350	1908
ԻԲ. ՀԻՆ ՕՐԵԲ մասնական պատմութ.		
Հայ մեծատուններու յաւելեալ ճոխարար :	200	1905
ԻԳ. ՆԱՐԵԿ թարգմ. աշխարհաբառ բնա-		
դիրին ոգին պահելով :	500	1903
ԻԴ. ՀԱՄԱՌՈՑ ԱՆՁՆԱԳՐՈՒԹԻՒՆ մինչև		
1903:	30	1903
ԻԵ. ՍԿԶԲՈՒՆՔ Խաղաղութեան աշխարհի		
47 յօդուած, գրուած Լահեյի խաղաղու-		
թեան Աշխարհաժողովին առիթով և մատու-		
ցուած Եւրոպայի ու Ամերիկայի աշխարհավա-		
րաց. գրաբառ և ֆրանսերէն :	10	1905
ԻԶ. ԱԶԱՏ ՕՐՀՆԵՐԳԻ գրաբառ :	100	1895-1907


### SՊԱԳՐԱԿԱՆ


#### ԱՐԻՊԱԿԱՐ

#### ՈՒՂՂԵՑԱԿԱՐ

#### ԽԶ. ՏԱՂ.

- |                 |           |
|-----------------|-----------|
| Ե. 9. ՄԵծ պատեն | ՍԵԼ պատէն |
| Հ. 22. Զօհար    | Զօհար     |
| Հ. 21. բՍկեզբ   | Ակիզբ     |
| Հ. 5. Ամէն      | Ամէնէն    |
| Հ. 3. Մահուպէս  | մահու պէս |





## Ա Զ Դ

---

Յանկին մէջ յիշուած Յ. Գ. Մրմրեսնի  
ձեռագիրները 26 հատ, տամադրելի են նաև  
բանակիչներու եւ բանասիրաց գնումին՝ արժանի  
պայմաններով. իսկ 10 հատ սպազրեալները կը  
վաճառուին՝ եթէ կանխիկ ու 25 % աւելի գրն-  
ուին՝ 30 % զեղչով նեղինակին բով։ Յ. Գ. Մր-  
մրեսն կը զնէ ու կը վաճառէ նաև նայ ու  
բիւզանդական անդիքաց ձեռագիրներ ու սպա-  
զրեալներ, ինչպէս կը զնէ նեղինական, եզիա-  
սական, պաղեստինական ու բիւզեան (Լա-  
մաներու վետարերեալ) փիլիսոփայական նմու-  
րիններ եւ յիշատակառաններ։

---

ԳԻՆ 7½ ՌՈՇ.



